

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ
ՌԱԶՄԱԿԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Սազո Օգևայեան (մատենագետ)
Գեորգ Եազընեան (ազատ լրագրող, պատմաբան)

Միշտ հարցական եղած է, թե ինչն^օ գոյություն չունի Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի [Հ.Ա.Հ.Գ.Բ.] ռազմական գործողութեանց հնարաւորինս ամբողջական ցանկը: Այս աշխատանքը փորձ մըն է այդ ուղղութեամբ:

Յանկին կազմումը բախեցաւ շատ դժուարութեանց: Իւրաքանչիւր աղբիւր որմէ օգտուեցանք՝ քաղաքական նպատակ կը հետապնդէր: Օրինակ, թրքական եւ համաթրքական աղբիւրները երբեմն գործողութիւնները ուրիշ կազմակերպութեանց վերագրելու կը միտէին, քանի որ իրենց համար հիմնականը զանոնք գործադրողներուն հայ ըլլալն էր եւ ոչ թէ կազմակերպութեան անունը: Կը նկատենք, որ թրքական եւ համաթրքական ուսումնասիրական գործերուն բոլորն ալ օգտագործած են նոյն աղբիւրը, գոր, մեր կարծիքով Թուրքիոյ պետական կառոյցն է [արտաքին գործոց նախարարութիւնը կամ գաղտնի սպասարկութիւնը՝ Մ.Ի.Թ.-ը]: Ասոնցմէ են Էրիք Ֆայկըլի «Ահաբեկչութեան Առասպել Մը - Հայկական Ծայրայեղականութիւնը՝ Պատճառներն Ու Պատմական Բնութագիրը» [Erich Feigle, “A Myth of Terror - Armenian Extremism: Its Causes and its Historical Context”, Zeitgeschichte հրատարակչութիւն, Չալցպուրկ, Աւստրիա, 1986, անգլերէն] եւ «Հայկական Յաւակնութիւններ՝ Առասպել Եւ Իրականութիւն - Փաստերու Եւ Փաստաթուղթերու Գրքոյկ Մը» [“Armenian Allegations: Myth and Reality - A Handbook of Facts and Documents”], գոր հաւաքած եւ հրատարակած է Թրքական Ամերիկեան Ընկերակցութեանց Համագումարը [the Assembly of Turkish American Associations], Բ. տպագրութիւն, Ուաշինկթըն, 1987, անգլերէն, էջ 67-85: Օգտուած ենք նաեւ օտար այլալեզու ուրիշ գիրքերու մէջ երեւցող ցանկերէ, օրինակ Փիէր Ա. Մոսէրի «Հայերը - Ո՞ր է Իրականութիւնը» [ֆրանսերէն] [Pierre A. Moser, “Les Arméniens: Oú Est la Réalité?”, Librairie-Editions Mallier, Փարիզ, 1980] գիրքը, էջ 119-127: Կարելոր աղբիւր մըն է «Մփիւռք» պարբերաթերթի հաւաքածոն [1990-էն մինչեւ հիմա]: Օգտուած ենք նաեւ «Մփիւռք» պարբերաթերթի գրասենեակին մէջ գտնուող արխիւներէն, մանաւանդ մամուլի կտրօններէն, որոնք զանազան լեզուներով են [անգլերէն, արաբերէն, թրքերէն, ֆրանսերէն, եւայլն]. արդարեւ, համաշխարհային մամուլը օրը օրին որպէս լուր հաղորդած է ռազմական գործողութիւնները: Հոս ալ երբեմն գործողութեանց հեղինակներուն շուրջ շփոթ կայ:

Այս ուսումնասիրութեան հիմնական աղբիւրներն են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի պաշտօնաթերթ «Հայաստան»ի մէջ [անկանոնաբար լոյս տեսած 1980-1997-ին] երեւցած՝ գործողութիւններէն ետք հրատարակուած հաղորդագրութիւնները: Այս բոլորին վրայ յենելով է, որ ցանկագրած ենք միայն այն գործողութիւնները, որոնց պատասխանատուութիւնը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն ու անոր **մօտիկ** խմբաւորումները ստանձնած են:

Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի կեդրոնին կողմէ կազմակերպուած գործողութիւններ իրակա-

նացուցած խմբակներին [ջոկատներ, քոմանտոներ, եւն.] զատ, եղած են նաեւ **մօտիկ** խմբակներ, որոնց անդամներին ոմանք եկած եւ մարզուած են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի ռազմակայաններուն մէջ, զինավարժութեան, զէնքի եւ գաղափարական պատրաստութեան գծով, ապա վերադարձած իրենց բնակած երկիրները ու հոն Հ.Ա.Հ.Գ.Բ.-էն յաճախ անկախաբար, սակայն նոյն նպատակին համար կատարած են ռազմական գործողութիւններ: Ասոնցմէ են «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը, «9 Յունիս Կազմակերպութիւն»ը, «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպութիւն»ը, «Օրլի Խմբակ»ը կամ «Օրլի Կազմակերպութիւն»ը, «Չուիցերիա 15 Կազմակերպութիւն»ը, «Հայկական Կարմիր Բանակ»ը, «Աշխարհի Պատժիչ Կազմակերպութիւն»ը եւ «3 Մարտ Կազմակերպութիւն»ը: Կայ նաեւ «Հայկական Նոր Դիմադրութիւն»ը, որ մինչեւ 1980 Հ.Ա.Հ.Գ.Բ.-էն անկախ գործած է, իսկ 2 Փետրուար 1980-ին Խորհրդային հաստատութեանց դէմ կատարած գործողութիւններէն ետք Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին միջամտութեամբ սառեցուցած է իր գործողութիւնները, մինչեւ միաձուլումը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին մէջ եւ 24 Ապրիլ 1982-ին վերսկսումը իր գործողութիւններուն: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը դէմ էր Խորհրդային Միութեան եւ Արեւելեան Եւրոպայի պետութեանց մէջ քիբախներ հարուածելուն, քանի որ Խորհրդային Հայաստանը Արեւմտահայաստանի ազատագրութեան խարխախ կը նկատէր եւ կը փորձէր այդ երկիրներուն նեցուկը շահիլ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ կազմակերպութիւններէն են նաեւ «Արաբ Եւ Միջին Արեւելքի Քաղբանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»ը եւ «Հակաիմբերիալիստական Միջազգային Չոկատ»ը, որոնք Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի եւ ոչ-հայկական քանի մը կազմակերպութեանց համագործակցութեան արդիւնքն են:

Եղած են նաեւ գործողութիւններ, զորս կատարած է Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը, սակայն չէ ստանձնած անոնց պատասխանատուութիւնը. զանոնք շեղագիր տառերով ընդգրկած ենք մեր ցանկին մէջ, քանի որ այլ աղբիւրներ, մանաւանդ թրքական եւ համաթրքական, զանոնք վերագրած են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին: Գործողութեանց թուականներուն, հեղինակներուն եւ վայրին շուրջ բաղդատական ստուգումներէ ետք է, որ որոշած ենք զանոնք ընդգրկել:

Ներառած ենք նաեւ կարգ մը ռազմական գործողութիւններ, որոնք միաժամանակ ստանձնած են երկու տարբեր հայկական կազմակերպութիւններ, օրինակ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն ու Դաշնակցութեան հովանաւորած «Հայկական Տեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը: Մեր կարծիքով, հոս վիճելի հարց պէտք չէ ծագի, որովհետեւ Թուրքիոյ համար երկուքն ալ թշնամի կազմակերպութիւններ են, քանի որ **հայկական** են:

Չենք յաւակնիր, որ այս աշխատասիրութիւնը անսխալական է, բայց կ'ենթադրենք, որ գրեթէ ամբողջական է: Ապագային պիտի փորձենք ցանկը կարելիին չափ ամբողջացնել յայտնաբերուող յաւելումներով:

Ստորեւ կու տանք Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի անդրանիկ կոչ-հաղորդագրութիւնը, որ սկիզբէն իսկ կը յստակացնէ իր գաղափարախօսութիւնն ու յետագային կատարելիք զինուորական գործողութեանց ուղղութիւնը [ուղղահայեաց փակագիծները մերն են, զլիսագիրները՝ բնագիրները]:

«Կոչ Արգելափակեալ Հերոս ԳՈՒՐԳԷՆ ԵԱՆԻԳԵԱՆԻ Յեղափոխական Խմբակէն՝ Ուղղուած Համայն Քաղաքակիրթ Մարդկութեան

1915-ի[ն] թուրքերու կազմակերպած զանգուածային ցեղասպանութեան ժամանակէն ի վեր, Հայ ժողովուրդը կը պայքարի արեւի տակ գոյութիւն ունեցող Հողամաս մը ձեռք բերելու, կոչելու Համար զայն ԱՅՍ Է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ-ՔԸ: Բայց միշտ ալ մեծ պետութիւններու շահը կը պահանջէր ոտնակոխ ընել Հայ ժողովուրդի[ն] արդար իրաւունքը:

Ու Հիմա մեզի կը մնայ միայն դիմել վերջին միակ լուծումին, որն է ՅԵՂԱՓՈՒՍՈՒԹԻԻՆ Եւ սպառնանք, Հանդէպ բոլոր անոնց որ կը շարունակեն բռնագրաւել մեր ժողովուրդի ՀՈՂՆ ու ՀԱՅՐԵՆԻ-ՔԸ:

Այժմ արգելափակեալ Հերոս ԳՈՒՐԳԷՆ ԵԱՆԻԳԵԱՆԻ յեղափոխական խմբակը կը յայտարարէ, թէ ինքը սկսած է երկարատեւ ու անվերջ պայքար մը, որը Հաստատ վերջ պիտի գտնէ մեր ազգային արդար իրաւունքի իրագործումով:

ՊԱՅՔԱՐ ընդդէմ Հողը բռնագրաւող թուրքին ու բոլոր իր մեղսակիցներուն, որոնք կ'օգնեն որ թուրքը շարունակէ մեր արդար իրաւունքի ճամբով մեր ազգայնական ու մարդկային ձգտումները ոտնակոխել:

ԵԱՆԻԳԵԱՆԻ խօսքերը պիտի հնչեն որպէս անլուելի զանգաւարում՝ ՀԱՅԵ[ՂԸ] ՄԵՉ[Ի] ԿԸ ՄՆԱՅ ՊԱՅՔԱՐԻԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԻԼ, ՄԵՐ ՄԻԱԿ ԵԼՔԸ ՅԵՂԱՓՈՒՍՈՒԹԻԻՆ Է:

Ու վերջապէս[,] մեր գործադրած ումբակոծումը ԱՆՉԱ [Անտուն Հայոց Օգնութեան Ամերիկեան Ազգային Յանձնախումբ, American National Committee to Aid Homeless Armenians] կոչուած եկեղեցական Հաստատութեան մէջ, ինչ էր որ եթէ ոչ գործադրութիւն ԵԱՆԻԳԵԱՆԻ պատգամին. որով սոյն ԱՆՉԱ կոչուածը, օգնութեան եւ գութի պատրուակով, Հայ ժողովուրդի ազգայնական մտքի սպառման ու ձուլումի վայրն է արդէն, եւ ամերիկեան գործակալութեան որջը: Անոր Համար ալ ԵԱՆԻԳԵԱՆԻ յեղափոխական խմբակը գործադրեց այդ արարքը, ու պիտի շարունակէ:

Իսկ երբ Հիմա մենք կոչ կ'ուղղենք Համայն քաղաքակիրթ մարդկութեան, նոյն ժամանակ մեր կոչը ուղղուած է Համայն ՀԱՅՈՒԹԵԱՆ ուր որ ալ ըլլան, շտապ, անձնակամ՝ նուիրուելու ազգային պարտականութեան:

Արգելափակեալ Հերոս ԳՈՒՐԳԷՆ ԵԱՆԻԳԵԱՆԻ յեղափոխական խմբակ
23 Յունուար 1975

Ծանօթ. – Մեր կազմակերպութեան անունը պիտի յայտարարենք մեր գալիք ձեռնարկած գործողութեան ժամանակ»:

[Կազմակերպութեան անուանափոխումներուն մասին տե՛ս 20 Յունուար 1975-ի գործողութեան նկարագրութեան մէջ, էջ 7]:

Ա.Մ.Ն.-ի Թեմըսի Թեքնոլոճիքը Համալսարանի քաղաքական գիտութիւն-

ներու դասախօս Մայքըլ Կիւնթըր, իր «Միջազգային Ահաբեկչութեան Ուղղութիւնը, 1982 եւ 1983» անգլերէն յօդուածին մէջ [հոլանտական «Տը Բնիփ-սելքասանթ» շաբաթաթերթ, Ամստերտամ, թիւ 27, 1986, էջ 1441] կը հաստատէ, թէ *«այնքան լայնատարած են Հայկական ահաբեկչական խմբակներուն գործողութիւնները, որ գրեթէ ամբողջ Արեւմուտքը անոր փորձառութիւնը ունեցաւ: Անոնց աշխարհագրական տեսասահմանն անբաղդատելի է ուրիշ ահաբեկչական խումբերու հետ: Յարձակումներ տեղի ունեցան քսանէ աւելի տարբեր երկիրներու մէջ. միայն 1982-1983-ին, գործողութիւններ պատահեցան 16 տարբեր պետութեանց մէջ: Հայկական գործողութիւնները աշխարհի ուշագործութիւնը գրաւեցին եւ արագացուցին Հայկական Հարցին քննարկումը»:*

Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի վարը յիշուած զինուորական գործողութեանց թիրախները կը բաժնենք երեք տեսակի.

Ա) Թուրք անհատներու դէմ, ինչպիսիք են թուրք դիւանագետներն ու անոնց պարագաները: Այս գործողութիւնները մօտաւորապէս 23 թիրախ ունեցած են եւ 15 մահ պատճառած:

Բ) Թրքական հաստատութեանց դէմ, ինչպիսիք են դեսպանատուները, հիւպատոսարանները, օդանաւակայանները, դիւանագետներու ինքնաշարժները, առեւտրական հաստատութիւնները: Այս գործողութիւնները մօտաւորապէս 73 թիրախ ունեցած են եւ 26 կեանք խլած, որոնցմէ 17-ը թուրքեր են:

Գ) Ոչ-թրքական հաստատութեանց դէմ: Այս թիրախները կ'օժանդակէին Միջին Արեւելքէն հայութեան արտագաղթին կամ, անոնց պետութիւնները Թուրքիոյ օժանդակութիւն կը տրամադրէին: Այս խումբին մէջ ընդգրկած ենք նաեւ այն գործողութիւնները, որոնք հայ քաղբանտարկեալներուն ազատ արձակումը կը պահանջէին կամ «Հայ Դատի թաղման» դէմ կը բողոքէին: Մօտաւորապէս 150 թիրախներ եւ 4 մահեր:

Ուրեմն, 1973-1997՝ ընդամենը՝ 256 թիրախ եւ 45 մահ, որոնցմէ 36-ը՝ թուրքեր:

Ընդհանրապէս, իւրաքանչիւր գործողութենէ ետք Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը հաղորդագրութիւն մը հրապարակած է [որոնցմէ մեջբերումներ կը կատարենք կարգ մը գործողութեանց յիշատակման ընթացքին], ուր կը տրուի այդ գործողութեան հետապնդած քաղաքական նպատակը: Յաճախ իր հաղորդագրութիւններով եւ «Հայաստան» պաշտօնաթերթին մէջ լոյս ընծայած յօդուածներով, Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը զգուշացուցած է հանրութիւնը, որ չմօտենայ թրքական հաստատութեանց, որպէսզի չվնասուին գործողութեան ընթացքին, իսկ երբեմն ալ հեռաձայնելով մամլոյ գործակալութեանց եւ ստանձնելով արարքին պատասխանատուութիւնը՝ ներողութիւն խնդրած է՝ պայթումին հետեւանքով արձանագրուած անմեղ զոհերուն եւ վիրաւորներուն համար: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին մօտիկ վերոյիշեալ կազմակերպութիւններն ալ յաճախ զգուշացուցած են բոլորը, որ պիտի հարուածեն այսինչ երկրին շահերը:

Հոս զանց առած ենք բերանացի կատարուած կամ ռումբի կեղծ սպառնալիքները: Օրինակ, 31 Մարտ 1983-ին անձ մը հեռաձայնելով թրքական «Թերճի-

ման» օրաթերթի Ֆրանսֆուրթի [Արեւմտեան Գերմանիա] գրասենեակը, Հ.Ա.Հ. Գ.Բ.-ի անունով սպառնացած է ոմբահարել թերթը եթէ ան շարունակէ յօդուածներ տպել Հայկական Դատին դէմ, իսկ 31 Յուլիս 1983-ին ռումբի մը գոյութեան սպառնալիքի մը պատճառաւ, 424 ճամբորդներով 2 ֆրանսական օդանաւներ թռիչքը ընդհատելով ստիպողական վայրէջք կատարած են՝ մէկը Լիոնի, իսկ միւսը Ռէնի [Rennes] մէջ: Դրան շորթելու համար Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի անունը շահագործելով կեղծ սպառնալիքներ ալ կատարուած են:

Դժբախտաբար հայ հատուածամոլական կողմեր միշտ սեւացրէքի քաղաքականութիւն վարած են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի նկատմամբ: Անոնցմէ Հ.Յ.Գ.-ն հիմնականօրէն կը շեշտէ, որ իրեն մօտիկ «Հայկական Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ն ու «Հայ Յեղափոխական Բանակ»ը ռազմական գործողութիւններ կատարած են միայն Թուրքիոյ դէմ, մինչ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը՝ ատլի ոչ-թուրք կողմերու դէմ, առանց բացատրելու ասոր դրդապատճառը, գոր նշեցինք վերը [տե՛ս էջ 3-ի Կոչ-հաղորդագրութիւնը]: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը եղած է անկախ կազմակերպութիւն մը, առանց ենթարկուելու որեւէ երկրի կամ հայկական այլ կամ օտար կազմակերպութեան քաղաքական ղեկավարութեանց ու գաղտնի սպասարկութեանց շահերուն, մինչ հատուածամոլական կողմերը շահեր ունենալով օտար պետութեանց հետ՝ չէին կրնար խանգարել հայութեան շահերուն յաճախ ներհակ այդ շահերը: Անոնք նոյնպէս չեն խօսիր, թէ միայն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն է, որ գործողութիւններ - ներառեալ անձնասպանական - կատարած է ներկայի Թուրքիոյ եւ Արեւմտեան Հայաստանի բռնագրաւուած հողերուն վրայ, որոնց հետեւանքով ունեցած է նահատակներ: Հոս կը մէջբերենք պարբերութիւն մը Դուտիթ Փերերայի «Ձիւնական Փրոփականտն Արդեօ՞ք Աւարտած Է» յօդուածէն, գոր լոյս տեսած է անգլիատառ «Տը Միտըլ Իսթ» շաբաթաթերթի Սեպտեմբեր 1983-ի համարին մէջ եւ արտատպուած՝ «Ձարթօնք» օրաթերթի 29 Հոկտեմբեր 1983-ի թիւին մէջ: Ան կ'ըսէ, թէ «Հայկական Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը *«կը կեդրոնանայ Հայկական Հարցին միջազգային ճանաչում բերելու Հարցին վրայ, մինչ ԱՍԱԼԱ-ն կը դիտուի որպէս Հիմքը Հայկական լայնատարած ազգային ազատագրական շարժումին»*:

Ապագային մարդիկ պիտի հարցնեն, թէ հայ կուսակցական ղեկավարութիւնը Սփիւռքի մէջ ի՞նչ ըրաւ հողերու հարցով: **Գրեթէ ոչինչ**: Ան ծայրայեղ կրատրական եւ բացասական կեցուածք ունեցաւ հողային պահանջատիրութեան հանդէպ: Այդ պատճառաւ, Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի ծնունդը բնական երեւոյթ էր, նոյնիսկ՝ պատմական անհրաժեշտութիւն: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կրատրականութեան փոխարէն որդեգրեց ծայրայեղ բռնի միջոցներով մղուող պայքարը՝ հայկական բռնագրաւուած հողերու ազատագրութեան համար: Այս ծայրայեղութիւններէն է, որ ծնան այդ օրերու իրողութիւնները: Հայաստանի Հանրապետութեան անկախացումէն ետք իրավիճակը փոխուեցաւ: Հայութիւնը Հայաստանի Հանրապետութենէն մինչեւ Սփիւռք կրցաւ միասնաբար ազատագրել Արցախը, եւ, համոզուած ենք, որ պիտի գայ օրը ու պիտի ազատագրուին Թուրքիոյ բռնագրաւուած հայկական հողերը:

Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը Սեպտեմբեր 1990-ին իր վերջին, վերամշակուած ծրագիրին 6-րդ կէտին մէջ կ'ըսէ. «**Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը Արեւմտեան Հայաստանի եւ բռնագրաւուած Հայկական բոլոր Հողամասերու ազատագրումէն ետք աւարտած կը նկատէ իր առաքելութիւնը: Ազատագրուած Հայաստանի իշխանութիւնը կը ստանձնէ Հոն վերահաստատուած Հայ զանգուածները, որոնց բացարձակ իրաւունքն է որոշել իրենց նախընտրած իշխանութեան ձեւը եւ ընտրել զիրենք իսկապէ՛ս ներկայացնող իշխանութիւնն ու կառավարութիւնը**»:

Ուստի, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը եւ հայութիւնը չեն աւարտած իրենց առաքելութիւնը՝ մինչեւ Թուրքիոյ կողմէ բռնագրաւեալ Հայաստանի արեւելեան եւ արեւմտեան հատուածներուն ամբողջական ազատագրումը:

[Ներքեւի գծանկարները առնուած են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի պաշտօնաթերթ «Հայաստան»էն]:


ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՅՆ ԶԻՆԵԱԼ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ ՑԱՆԿԸ (ԸՍՏ ՄԵՐ ՀԱՒԱՔԱԾ ՏՈՒԵԱԼՆԵՐՈՒՆ)

27 ՅՈՒՆՈՒԱՐ 1973

78 տարեկան ծերունի Գուրգէն Եանիգեան Լոս Անճելըսի արուարձաններէն Սանթա Պարպարայի մէջ կը սպաննէ երկու թուրք դիւանագէտներ՝ Լոս Անճելըսի մէջ Թուրքիոյ գլխաւոր հիւպատոս Մեհմէթ Պայտարն ու հիւպատոս Պահատըր Տէմիրը եւ սկիզբը կը դնէ **Հայկական Նորագոյն Ազգային Ազատագրական Զինեալ Պայքարին**: Եանիգեան հոգեւոր հայրը կը դառնայ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակին:

20 ՅՈՒՆՈՒԱՐ 1975

Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն իր առաջին գործողութիւնը կը կատարէ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Պէյրութի գրասենեակին ռմբահարումով, այսպիսով յայտարարելով իր ծնունդը: Ռմբահարման պատճառը այն էր, որ Խորհուրդին Պէյրութի գրասենեակը Արեւմուտքի եւ ԱՆՉԱ-ի օժանդակութեամբ կը նպաստէր Միջին



Գծանկար՝ «Վրեժ», անձանօթ գծագրիչի, ուր կը ներկայացնէ Գուրգէն Եանիգեանը, որ կը զգեստնէ թուրք դիւանագէտները [«Սփիւռք» պարբերաթերթ, Սեպտ.-Դեկտ., 1999]

Արեւելքի երկիրներէն դէպի Արեւմուտք հայութեան գաղթին՝ պարպելով Հայաստանի [ներկայ եւ բռնագրաւուած] սահմանամերձ շրջաններու հայութիւնը: «Գերի Գուրգէն Եանիգեան Խմբակ» անունով մինչ այդ անյայտ կողմ մը կը ստանձնէ արարքին պատասխանատուութիւնը [տե՛ս վերը՝ յառաջաբանին մէջ՝ իր առաջին կոչը]: Իսկ 20 Փետրուար 1975-ին, վարը յիշուող յարձակումէն ետք, անոր շարքերուն ստուարացումով, այս խմբակը կ'որդեգրէ Հայ Գաղտնի Բանակ, աւելի յետոյ՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ [Հ.Ա.Հ.Գ.Բ., ԱՍԱԼԱ՝ օտար լեզուներով յայտարարելով՝ ASALA Armenian Secret Army for the Liberation of Armenia, Armée Secrète Arménienne pour la Liberation de l'Arménie] անունը, որով կը յստակացնէ իր վերջնական նպատակը՝ Հայաստանի ազատագրումը:

7 ՓԵՏՐՈՒԱՐ 1975

Ռումբի զետեղում Լիբանանի մէջ Թուրքիոյ դեսպանատան տեղեկատուութեան եւ զբօսաշրջիկութեան գրասենեակին առջեւ: Ականազերծման ժամանակ լիբանանցի ոստիկան մը կը վիրատորոհի: «Գերի Գուրգէն Եանիգեան Խմբակ»ը կը ստանձնէ այս արարքին պատասխանատուութիւնը՝ պահանջելով Գուրգէն Եանիգեանի ազատ արձակումը:

20 ՓԵՏՐՈՒԱՐ 1975

Ականահարում Պէյրութի մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Գերի Գուրգէն Եանիգեան Խմբակ»ը կը յայտարարէ գործողութեան պատասխանատուութեան ստանձնումը:

6 ՅՈՒՆԻՍ 1975

Ականահարում Պէյրութի Ալէնպի փողոցին մէջ կայանած թրքական օթոպիսի մը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի կողմէ:

22 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1975

Աւստրիոյ մէջ Թուրքիոյ դեսպան Տանըշ Թունալիկիլը կը սպաննուի Վիեննայի մէջ: Արարքին պատասխանատուութիւնը միաժամանակ կը ստանձնեն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Պոլտիկեանի Խումբ»ը [ըստ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հաղորդագրութեան՝ «նահատակ Պոլտիկեան այն հերոսուհին է, որ զոհ գնաց փաղանգաւոր ոճրագործի մը գնդակին Պէյրութի մէջ՝ 21 Սեպտեմբեր 1975-ին»] եւ Դաշնակցութեան հովանաւորութիւնն ունեցող «Հայկական Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը:

24 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1975

Ֆրանսայի մէջ Թուրքիոյ դեսպան Իսմայիլ Էրեզը եւ անոր վարորդը՝ Թալիփ Ենէրը կը սպաննուին Փարիզի մէջ, Թուրքիոյ դեսպանատան մօտերը: Այս արարքին պատասխանատուութիւնը միաժամանակ կը ստանձնեն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի

«Գուրգեն Եանիգեանի Չօրախումբ»ը եւ «Հայկական Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը:

24 Հոկտեմբեր 1975-ին հրատարակած «Կարեւոր Հաղորդագրութիւն»ին մէջ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը, ստանձնելով 22 եւ 24 Հոկտեմբերին Վիեննայի եւ Փարիզի գործողութեանց պատասխանատուութիւնը, ի միջի այլոց կ'ըսէ. «... Այս առիթով կ'ուզենք Հաստատել, թէ մեր ժողովուրդը իր բոլոր միջոցներով պիտի սաստկացնէ իր պայքարը թուրք զինուորական եւ իշխող տարրերուն դէմ, այնքան ատեն որ անոնք կը յամառին թաղել իրականութիւնը եւ բռնանալ ժողովուրդներու վրայ:

Մեր նահատակներուն անունով կ'ուխտենք շարունակել մեր ժողովրդական զինեալ պայքարը, մինչեւ Հայ ժողովուրդի իտեալներուն իրականացումը – վերագառնալով մեր Հայրերու Հայրենիքը եւ իրագործելով ինքնիշխան եւ ազատ ժողովուրդ մը ըլլալու իրաւունքը: Պիտի շարունակենք մեր թշնամիները Հալածել աշխարհի բոլոր երկիրներուն մէջ առ ի պատասխան իրենց[] մեր ժողովուրդը աշխարհի ճահիճին մէջ խեղդելու փորձերուն»:

28 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1975

Հրթիռով յարձակում Պէյրութի մէջ Թուրքիոյ դեսպանատան վրայ, Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Գեորգ Չաուշ Խումբ»ին կողմէ:

Ըստ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի «Համայն Հայաստանի Յեղափոխական Ղեկավարութիւն, Վան, 30 Դեկտեմբեր 1979» նշումները կրող, իր 5-րդ տարեդարձին առթիւ հրապարակած հաղորդագրութեան, հետեւեալ գործողութիւններն ալ կը յիշատակուին, սակայն թուականներու չգոյութեան պատճառաւ 1975 տարեշրջանի գործողութիւնները հոս կը նշենք միասնաբար.

- Ռմբահարում Պէյրութի մէջ Թուրքիոյ հիւպատոսի ինքնաշարժին:

- Ռմբահարում Պէյրութի մէջ Թուրքիոյ դեսպանութեան Ա. քարտուղարի ինքնաշարժին:

- Ամերիկեան գաղութատիրական հաստատութեան մը ատերումը՝ Միջին Արեւելքի մէջ:

- Ամերիկեան լրտեսութեան խորհրդանիշի մը մահապատիժի ենթարկումը՝ Միջին Արեւելքի մէջ:

- Ռմբահարում Անգարայի եւ Իսթանպուլի մէջ:

[Ասոնք չենք ներառած մեր յառաջաբանին մէջ [էջ 4] յիշուած գործողութեանց թուահամարին մէջ:

16 ՓԵՏՐՈՒՄ 1976

Լիբանանի մէջ Թուրքիոյ դեսպանութեան առաջին քարտուղար Օքթար Ճիրիթ կը սպաննուի Պէյրութի Համրա փողոցին մէջ: Գործողութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Անդրանիկ Փաշա Խմբակ»ը:

17 ՓԵՏՐՈՒՄ 1976

Լիբանանի մէջ Թուրքիոյ դեսպանն ու երեք ուրիշ թուրք դիւանագէտներ կը վիրաւորուին, երբ կրակ կը բացուի դեսպանատան ինքնաշարժի մը վրայ: Հ.Ա.Հ. Գ.Բ.-ը կը ստանձնէ արարքին պատասխանատուութիւնը:

Ըստ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի «Համայն Հայաստանի Յեղափոխական Գեկավարութիւն, Վան, 30 Դեկտեմբեր 1979» նշումներով, իր 5-րդ տարեդարձին առթիւ հրապարակած հաղորդագրութեան, հետեւեալ գործողութիւններն ալ կը յիշատակուին, սակայն թուականներու չգոյութեան պատճառաւ 1976 տարեշրջանի գործողութիւնները հոս կը նշենք միասնաբար.

- Չեռնառմբային յարձակում թրքական ռազմական խարխիսի մը վրայ՝ Իսթանպուլ:

- Ռմբային յարձակում թրքական բանակի հրասայլի մը վրայ՝ Անգարա:

- Օդահանում Փարիզի մէջ Թուրքիոյ դեսպանատան զբօսաշրջիկութեան գրասենեակին:

- Օդահանում Փարիզի մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին:

- Պայթեցում Փարիզի մէջ Թուրքիոյ դեսպանատան քարոզչական բաժնին:

- «Յաջող գործողութիւններու շարք մը, զորս ապահովութեան պատճառներով պիտի չհրատարակուի այժմ»:

[Ասոնք չենք ներառած մեր յառաջաբանին մէջ [էջ 4] յիշուած գործողութեանց թուահամարին մէջ]:

2 ՍԱՐՏ 1977

Ականահարում Լիբանանի մէջ Թուրքիոյ դեսպանութեան զինուորական կցորդ Նահիտ Գարազայայի եւ վարչական կցորդ Իլիան Էօզպապաճանի ինքնաշարժներուն: Հ.Ա.Հ. Գ.Բ.-ը կը ստանձնէ այս արարքին պատասխանատուութիւնը:

14 ՍԱՅԻՍ 1977

Պայթում Փարիզի Շանգէլիզէ պողոտային վրայ գտնուող՝ Թուրքիոյ դեսպանատան զբօսաշրջիկութեան գրասենեակին առջեւ: Կը վիրաւորուի պահակը: Հ.Ա.Հ. Գ.Բ.-ին մօտիկ «Հայկական Նոր Դիմադրութիւն»ը կը ստանձնէ այս արարքին պատասխանատուութիւնը:

29 ՍԱՅԻՍ 1977

Երկու պայթումներ՝ Իսթանպուլի մէջ. առաջինը՝ Եշիքէոյի միջազգային օդանաւակայանին մէջ, որու հետեւանքով կ'արձանագրուին 5 մեռեալներ եւ 42 վիրաւորներ, երկրորդը՝ երկաթուղիի Սիրքէճի կայարանին մէջ, որուն հետեւանքով կ'ըլլան 1 մեռեալ եւ 10 վիրաւորներ: Հ.Ա.Հ. Գ.Բ.-ի «28 Մայիս Խումբ»ը կը ստանձնէ այս գործողութեանց պատասխանատուութիւնը:

9 ՅՈՒՆԻՍ 1977

Վատիկանի մէջ Թուրքիոյ դեսպան Թահա Ճարըմ կը զգետնուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Գէորգ Չաուշ Խմբակ»ը եւ «Հայկական Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը միաժամանակ կը ստանձնեն արարքին պատասխանատուութիւնը:

20 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1977

Աթէնքի մէջ ռուսք մը կը նետուի Թուրքիոյ դեսպանութեան մամլոյ կցորդի օգնական Սէփին Եալմանի ինքնաշարժին վրայ, որուն հետեւանքով կը քանդուի ինքնաշարժը: Արարքին պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը:

Ըստ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի «Համայն Հայաստանի Յեղափոխական Ղեկավարութիւն, Վան, 30 Դեկտեմբեր 1979» նշումներով, իր 5-րդ տարեդարձին առթիւ հրապարակած հաղորդագրութեան, կազմակերպութիւնը հետեւեալ գործողութիւններն ալ կատարած է, սակայն թուականներ չյիշելուն պատճառաւ 1977 տարեշրջանի գործողութիւնները հոս կը նշենք միասնաբար.

- Օդահանում Փարիզի մէջ Թուրքիոյ դեսպանատան ելեւմտական եւ քարոզչական բաժիններուն:
- 4 պայթումներ Անգարայի տարբեր վայրերու մէջ:
- Պայթում Իսթանպուլի Թաքսիմ հրապարակին մէջ:
- Պայթում Պրիքստէլի մէջ Թուրքիոյ դեսպանատան ելեւմտական բաժինին դէմ:
- Պայթում Լոնտոնի մէջ թրքական դրամատան մը դէմ:
- Մահափորձ Թուրքիոյ լրտեսական գործակալութեան տնօրէնին եւ անոր օգնականին դէմ ու անոնց ծանօթէն վիրաւորում [վայրը յայտնի չէ]:
- Քանդում Տէմիրլի կուսակցութեան [Ատալէթ = Արդարութիւն] անդամներու յաճախած ըմպելարանի մը [վայրը յայտնի չէ, հաւանաբար՝ Թուրքիա]:
- Պայթում Փարիզի մէջ Թուրքիոյ դեսպանատան տեղեկատուական գրասենեակին դէմ:
- «Մեր յեղափոխականներուն կողմէ կատարուած վեց ռազմական գործողութիւններ, որոնք ապահովութեան պատճառով պիտի յայտարարուին յետագային»:
[Ասոնք չենք ներառած մեր յառաջաբանին մէջ [էջ 4] յիշուած գործողութեանց թուահամարին մէջ]:

3 ՅՈՒՆՈՒՄ 1978

Երկու պայթումներ Պրիքստէլի մէջ [Պելճիքա]՝ Թուրքիոյ դեսպանատան ելեւմտական գրասենեակին եւ Լոնտոնի արուարձաններէն Հարինկէյի մէջ գտնուող թրքական դրամատան մը դէմ: Երկուքն ալ նիթական վնասներ կը պատճառեն: Գործողութեանց պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Նոր Դիմադրութիւն»ը:

2 ՅՈՒՆԻՍ 1978

Յարձակում Մատրիտի մէջ Թուրքիոյ դեսպան Չէքի Քիւներալփի ինքնաշարժին վրայ, որուն հետեւանքով կը սպաննուին անոր կինը՝ Նեճլան եւ աներ-

որդին՝ նախկին դեսպան Պէշիր Պալճիօղլուն, նաեւ դեսպանատան վարորդ՝ սպանացի Անթոնիօ Թոռէս Օլմետօն: Գործողութիւնը միաժամանակ եւ տարբեր յայտարարութիւններով կը ստանձնեն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Հայկական Տեղասպանութեան Պատժիչ Կազմակերպութեան» «Նահատակ Յովհաննէս Գազանճեան Խումբ»ը [Յովհաննէս Գազանճեան զոհ զացած էր Լիբանանի քաղաքացիական կռիւներուն ընթացքին] եւ «Հայկական Տեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը:

23 ՕԳՈՍՏՈՍ 1978

Ականահարում Անգարայի մէջ Մուսթաֆա Քենալ Աթաթիւրքի յիշատակարան-դամբարանին եւ զինուորական երկու հաստատութեանց: Գործողութեանց պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Գուրգէն Եանիգեան Խումբ»ը:

25 ՕԳՈՍՏՈՍ 1978

Շարք մը պայթումներ Իսթանպուլի մէջ, Ա) Ղալաթիոյ կամուրջը, Բ) թղթատարական սպասարկութեանց [նամակատուն] եւ դատական գործողութեանց յատկացուած շէնք մը եւ Գ) երոպական թաղամասերու մէջ ցրուած հինգ զինուորական կեդրոններ: Կը վիրաւորուին քանի մը զինուորներ: Գործողութեանց պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Շահան Նաթալի Խումբ»ը:

1 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1978

Պայթում Իսթանպուլի Մուլթան Ահմէթ հրապարակին վրայ գտնուող նոյնանուն մզկիթին մօտ, որուն կը յաջորդէ ուրիշ պայթում մը առաջինին մօտերը: Երրորդ մը կը պայթի Իսթանպուլի երկաթուղիի Սիրքէճի կայարանին հրապարակը, իսկ ուրիշ մըն ալ ոստիկանութիւնը կը յաջողի չէզոքացնել: Բոլոր հարուածներուն պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը:

2 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1978

Երկու պայթումներ. Ա) Իսթանպուլի ծխախոտի գործարանին մէջ. ռմբահարումը կը պատճառէ նիւթական վնասներ. պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Գուրգէն Եանիգեան Խումբ»ը: Բ) Անգարայի կեդրոնական մասը, Աթաթիւրքի արձանին մօտերը. ռմբահարումը կը պատճառէ նիւթական վնասներ. պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Շահան Նաթալի Զօրագունդ»ը:

30 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1978

Երկու պայթումներ Իսթանպուլի եւ Անգարայի մէջ՝ թիրախ դարձնելով ծխախոտի գործարան մը եւ երկաթուղային կայարան մը: Գործողութեանց պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը:

6 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1978

Պայթում Ժընեւի [Զուիցերիա] մէջ Թուրքիոյ գլխաւոր հիւպատոսարանին առ-

ջել, ծանր վնասներ պատճառելով: Գործողութեան պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Նոր Գիմադրութիւն»ը:

16 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1978

Պայթում Ժընեւի մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ: Գործողութեան պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը:

17 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1978

Պայթում Ցիւրիխի մէջ [Չուիցերիա] թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ, վնասներ պատճառելով: Արարքին պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Գուրգէն Եանիգեան Քոմանտօ»ն:

Չուիցերիոյ մէջ եղած վերոյիշեալ գործողութեանց դրդապատճառը Թուրքիոյ նախկին վարչապետ Պիլէնթ Էճեւիթի՝ Չուիցերիոյ մայրաքաղաք Պերն այցելութիւնն էր:

Ըստ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի «Համայն Հայաստանի Յեղափոխական Ղեկավարութիւն, Վան, 30 Դեկտեմբեր 1979» նշումներով, իր 5-րդ տարեդարձին առթիւ հրատարակած հաղորդագրութեան, կազմակերպութիւնը հետեւեալ գործողութիւններն ալ կատարած է, սակայն թուականներ չյիշելուն պատճառաւ 1978 տարեշրջանի գործողութիւնները հոս կը նշենք միասնաբար.

- Պայթումներ Անգարայի մէջ:
- Օդահանում Աթէնքի մէջ երեք դիւանագէտներու [ինքնութիւնները չեն յիշուիր] ինքնաշարժներու:
- Աթէնքի մէջ թրքական լրատուական գործակալութեան տնօրէնին դէմ մահափորձ. տնօրէնն ու երեք յոյն ռազմական ոստիկաններ ծանրօրէն կը վիրաւորուին:
- Յարձակում Իսթանպուլի մէջ ամերիկեան խարիսխի մը պատկանող հրասայլի մը վրայ:
- Յարձակում Իզմիրի մէջ թրքական բանակի հրասայլի մը վրայ:
- Յարձակում Սասունի մէջ թրքական բանակի հրասայլի մը վրայ:
- «Երեք ուրիշ գործողութիւններ կատարուած մեր յեղափոխականներուն կողմէ, զորս ասպահովութեան համար պիտի յայտարարենք յետագային»:
[Ասոնք չենք ներառած մեր յառաջաբանին մէջ [էջ 4] յիշուած գործողութեանց թուահամարին մէջ]:

6 ՍԱՅԻՍ 1979

Պայթում Իսթանպուլի օդանաւակայանին մէջ: Գործողութեան պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը:

8 ՅՈՒԼԻՍ 1979

Երեք պայթումներ Փարիզի մէջ՝ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին, Թուրքիոյ դեսպանատան բանուորական հարցերու

կցորդի գրասենեակին եւ Թուրքիոյ զբօսաշրջիկութեան գրասենեակին դէմ: Չորրորդ ռուբը մը, որ զետեղուած էր Փարիզի մէջ O.E.C.D.-ի [Organisation for Economic Co-operation and Development, 1960-ին հիմնուած այս միջազգային կազմակերպութեան նպատակն է քաջալերել տնտեսական զարգացման եւ ընկերային յառաջդիմութեան քաղաքականութիւնը աշխարհի տարածքին. ներկայիս անոր կ'անդամակցի 34 երկիր] մէջ Թուրքիոյ ներկայացուցչութեան գրասենեակին առջեւ՝ չի պայթիր: Բոլոր գործողութեանց պատասխանատուութիւնը կը ստանձնեն միաժամանակ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը եւ «Հայկական Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը:

22 ՕԳՈՍՏՈՍ 1979

Ռուբը մը կը նետուի Չուիցերիոյ մէջ Թուրքիոյ գլխաւոր հիւպատոս Նիյազի Ատալիի ինքնաշարժին վրայ՝ զայն վարելու ժամանակ: Ինքնաշարժը կը վնասուի, սակայն դիւանագէտը կը փրկուի եւ 2 անցորդներ կը վիրատուրուին: Գործողութեան պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը:

27 ՕԳՈՍՏՈՍ 1979

Պայթում Ֆրանսֆուրքի մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ՝ պատճառ դառնալով նիւթական վնասներու: Արարքին պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը:

25 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1979

Չորս պայթումներ Մատրիտի մէջ՝ իտալական «Ալիթալիա», ամերիկեան «Փան Ամ» եւ «Թի. Տապլեու. Էյ» ու բրիտանական «Պրիթիշ Էրուէյզ» օդանաւային ընկերութեանց գրասենեակներուն դէմ: Գործողութեանց պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը: Ըստ իտալական գաղտնի սպասարկութեան նախկին անդամներէն զօրավար Սթեֆանօ Ճիովաննոյի, Իտալիան յետագային գաղտնի բերանացի համաձայնութիւն մը կը կնքէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հետ. վերջինս պիտի դադրեցներ գործողութիւնները իտալական հողերէն ներս, իսկ իտալական կառավարութիւնը կը խոստանար զօրավիզ չկանգնիլ այն գործակալութեանց, որոնք Խորհրդային Միութենէն արեւմտեան երկիրներ գաղթող հայոց տեղափոխումը կը կազմակերպէին:

29 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1979

Պայթում Անգարայի Էսէմպողա օդանաւակայանի տարանցման [transit] բաժինին մէջ՝ նիւթական վնասներ պատճառելով: Պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Յարութիւն Սասունեան Խումբ»ը [ուրիշ աղբիւր մը կ'ըսէ, թէ ռուբը վնասազերծուած է]: Յարութիւն [պէտք է ըլլայ Անդրանիկ] Սասունեան նահատակուած էր Սեպտեմբեր 1979-ին՝ «Լիբանանեան Փաղանգներ» ծայրայեղ աջակողմեան կուսակցութեան հակահայկական գործողութեանց ժամանակ:

4 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1979

Պայթում Քոփենհակընի [Տանհմարք] թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանավային ընկերության գրասենեակին դեմ, որու հետեւանքով 2 տեղացիներ թեթեւօրէն կը վիրաւորուին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Յարութիւն Սասունեան Քոմանտօ»ն կը ստանձնէ արարքին պատասխանատուութիւնը: Յարութիւն [պէտք է ըլլայ Անդրանիկ] Սասունեան նահատակուած էր Սեպտեմբեր 1979-ին՝ «Լիբանանեան Փաղանգներ» ծայրայեղ աջակողմեան կուսակցութեան հակահայկական գործողութեանց ժամանակ:

12 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1979

Հոլանտայի մէջ Թուրքիոյ դեսպան Էօզտեմիր Պենլէրին գաւակը՝ Ահմէթ՝ իր ինքնաշարժին մէջ կը սպաննուի Լա Հէյի մէջ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Հայկական Յեղասպանութեան Պատժիչ Կազմակերպութեան» «Նահատակ Գէորգ Չաուշ Խումբ»ը եւ «Հայկական Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը միաժամանակ կը ստանձնեն պատասխանատուութիւնը:

30 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1979

Պայթում Սիլանոյի [Իտալիա] մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանավային ընկերութեան գրասենեակին դեմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Ռաֆֆի Պալեան Քոմանտօ»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը: Ռաֆֆի Պալեան նահատակուած էր Սեպտեմբեր 1979-ին՝ «Լիբանանեան Փաղանգներ» ծայրայեղ աջակողմեան կուսակցութեան հակահայկական գործողութեանց ժամանակ:

8 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1979

Պայթում Հռոմի մէջ [Իտալիա] Թուրքիոյ դեսպանատան գրասենեակի կողմէ գրասենեակին դեմ, որուն պատճառաւ անցորդ մը կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Սասունեան Քոմանտօ»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

18 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1979

Երեք պայթումներ Փարիզի կեդրոնը գտնուող թրքական «Թըրքիշ Էրլայնզ», հոլանտական «Բա. Էլ. Էմ.» եւ արեւմտագերմանական «Լուֆթհանզա» օդանավային ընկերութեանց գրասենեակներուն դեմ: Ֆրանսացի երկու ոստիկան կը վիրաւորուի, նաեւ նիթական վնասներ կ'ըլլան: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ բոլոր պայթումներուն պատասխանատուութիւնը, մեղադրելով այս ընկերութեանց պետութիւնները Թուրքիոյ վարչակարգին հետ գործակցութեան համար:

25 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1979

Պայթում Մատրիտի մէջ ամերիկեան «Թի. Տապըլեու. Էյ.» օդանավային ընկերութեան գրասենեակին առջեւ, որուն պատճառաւ երկու անձեր կը վիրաւորուին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը, զգուշացնելով Վատիկանը, որ Պապը Թուրքիա չայցելէ:

ԴԵԿՏԵՄԲԵՐ 1979 [օրը յայտնի չէ]

Երկու ռմբահարումներ Իսթանպուլի օդանավայանի մեջ, մեկը օթոպիսի մը մեջ, միւսը՝ տարանցման [transit] սրահին մեջ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

9 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1979

Երկու պայթումներ Հռոմի կեդրոնը՝ իսրայէլեան «Էլ Ալ» եւ բրիտանական «Պրիֆիշ Էրուէյզ» օդանավայան ընկերութեանց գրասենեակներուն դէմ: Անցորդներէն ինը հոգի կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Նոր Դիմադրութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

17 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1979

Ռմբահարում Լոնտոնի մեջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանավայան ընկերութեան գրասենեակին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

22 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1979

Երեք պայթումներ Հռոմի մեջ ֆրանսական «Էր Ֆրանս» եւ ամերիկեան «Թի. Տապըլեու. Էյ.» օդանավայան ընկերութեանց գրասենեակներուն եւ «Թերմինի» կայարանին մօտերը գտնուող տնտեսապէս աղքատ թաղամասի մը շէնքի մը մուտքին՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

22 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1979

Փարիզի կեդրոնը Շանգէլիզէ պողոտային վրայ արագահարուածով կը սպաննուի Թուրքիոյ դեսպանատան գրօսաշրջիկութեան եւ տեղեկատուութեան հարցերու կցորդ Երլմազ Գափլանը: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Նոր Դիմադրութիւն»ը եւ «Հայկական Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը միաժամանակ կը ստանձնեն պատասխանատուութիւնը:

22 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1979

Ռմբահարում Ամսթերտամի [Հոլանտա] մեջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանավայան ընկերութեան գրասենեակին, նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Նոր Դիմադրութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

23 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1979

Երեք պայթումներ Հռոմի մեջ. Ա) Հայաստանցի արտագաղթողներ հիւրընկալող «Տինա» պանդոկին [Dina Boarding House] մեջ՝ նիւթական ծանր վնասներու ենթարկելով շէնքը, Բ) Ամերիկեան «Փան Ամերիքըն» օդանավայան ընկերութեան գրասենեակին դէմ [յատկանշական է, որ խորհրդահայ արտագաղթողներուն մեծապէս օգտակար դարձող՝ Հռոմի Լեոնեան միաբանութեան հայ կաթողիկէ եկեղեցին զուգադիպութեամբ մը կը գտնուի այս գրասենեակին շատ մօտ], Գ) Ֆրանսական

«Էր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենեակին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ այս բոլոր պայթումներուն պատասխանատուութիւնը, զգուշացնելով ֆրանսական պետութիւնը, որ ճնշումներ չգործադրէ ֆրանսահայութեան դէմ: «Տինա» պանդոկին պայթումէն ետք պանդոկատէրը, վախնալով որ կրնայ պայթումը կրկնուիլ, կը ստիպէ ԱՆՉԱ-ի միջոցաւ դէպի Ա.Մ.Ն. արտագաղթող մօտաւորապէս 50 խորհրդահայերը լքել պանդոկը:

30 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1979

Պայթում Իսթանպուլի Եշիլքէօյի միջազգային օդանավայանին մէջ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

Ըստ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի «Համայն Հայաստանի Յեղափոխական Ղեկավարութիւն, Վան, 30 Դեկտեմբեր 1979» նշումներով, իր 5-րդ տարեդարձին առթիւ հրատարակած հաղորդագրութեան, կազմակերպութիւնը կատարած է նաեւ հետեւեալ գործողութիւններն ալ, սակայն թուականներ չյիշելուն պատճառաւ 1979 տարեշրջանի գործողութիւնները հոս կը նշենք միասնաբար.

- Պայթում Մատրիտի մէջ պելճիքական «Սապենա» օդանավային ընկերութեան գրասենեակին առջեւ:
 - «Գաղթատիրական խորհրդանշանի մը մահապատժում. պիտի յայտարարուի յետագային»:
 - «13 ռազմական գործողութիւններ թրքական հողերէն ներս. պիտի յայտարարուի յետագային»:
 - «3 գործողութիւններ Տէմիրլի կառավարութեան դէմ. պիտի յայտարարուի յետագային»:
 - «2 գործողութիւններ գաղթատիրութեան դէմ. պիտի յայտարարուի յետագային»:
- [Ասոնք չենք ներառած մեր յառաջաբանին մէջ [էջ 4] յիշուած գործողութեանց թուահամարին մէջ]:

10 ՅՈՒՆՈՒԱՐ 1980

Պայթում Թեհրանի մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանավային ընկերութեան գրասենեակին դէմ, պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

12 ՅՈՒՆՈՒԱՐ 1980

Երեք պայթումներ Փարիզի մէջ պելճիքական «Սապենա», արեւմտագերմանական «Լուֆթհանզա» եւ բրիտանական «Պրիթիշ Էրուէյզ» օդանավային ընկերութեանց գրասենեակներուն դէմ: Կ'արձանագրուին նիւթական վնասներ, նաեւ՝ երկրորդին՝ 2 եւ երրորդին՝ 1 վիրատուր: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

20 ՅՈՒՆՈՒՄ 1980

Չորս պայթումներ Մատրիտի մէջ ամերիկեան «Թի. Տապրլետու. Էյ.», բրիտանական «Պրիթիշ Էրուեյզ», գուիցերիական «Սուիս Էր» եւ պելճիքական «Սապեմա» օդանաւային ընկերութեանց գրասենեակներուն դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

2 ՓԵՏՐՈՒՄ 1980

Երկու պայթումներ Պրիքսէլի մէջ խորհրդային «Աերոֆլոթ» եւ քրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեանց գրասենեակներուն դէմ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Նոր Դիմադրութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը: Առաջինը գործադրուած է ի յիշատակ Ստեփան Չատիկեանին, Յակոբ Վ. Ստեփանեանին եւ Չաւեն Մ. Պաղտասարեանին, որոնք Մոսկուայի մէքրոյի 8 Յունուար 1977-ի պայթումին համար ամբաստանուելով, 30 Յունուար 1979-ին հրացանազարկ եղած էին խորհրդային իշխանութեանց կողմէ:

2 ՓԵՏՐՈՒՄ 1980

Պայթում Փարիզի մէջ խորհրդային դեսպանատան տեղեկատուական կեդրոնին դէմ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Նոր Դիմադրութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը: Այս բռնարարքն ալ գործադրուած է ի յիշատակ Ստեփան Չատիկեանին, Յակոբ Վ. Ստեփանեանին եւ Չաւեն Մ. Պաղտասարեանին, որոնք Մոսկուայի մէքրոյի 8 Յունուար 1977-ի պայթումին համար ամբաստանուելով, 30 Յունուար 1979-ին հրացանազարկ եղած էին խորհրդային իշխանութեանց կողմէ:

18 ՓԵՏՐՈՒՄ 1980

Երկու պայթումներ Հռոմի կեդրոնական շրջանին մէջ գուիցերիական «Սուիս Էր», արեւմտագերմանական «Լուֆթհանզա» եւ իսրայէլեան «Էլ Ալ» օդանաւային ընկերութեանց գրասենեակներուն դէմ՝ բոլորին պատճառելով նիւթական վնասներ: Արձանագրուած են նաեւ՝ առաջինին՝ 1 եւ երրորդին՝ 3 վիրատուր: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը՝ մեղադրելով այս ընկերութեանց երկիրները «Հայկական Դատի թաղման աշխատանքին» օժանդակելու համար: Չուիցերիան կը զգուշացուի, որ չբանտարկէ անմեղ հայեր, իսկ Արեւմտեան Գերմանիան, որ չօժանդակէ Թուրքիոյ եւ սիոնականութեան կեդրոն Իսրայէլին:

10 ՄԱՐՏ 1980

Երկու ռմբահարումներ Հռոմի Փիացցա Տելլա Ռեփուպլիքայի [Հանրապետութեան հրապարակ] մէջ քրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան եւ Թուրքիոյ դեսպանատան գրաստիպիկութեան գրասենեակներուն դէմ՝ խլելով 1-2 անցորդի կեանք եւ տասնեակ վիրատուրներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Ռաֆֆի Պալեան Քոմանտօ»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը [Ռաֆֆի Պալեան ուրիշ հայորդիներու հետ Լիբանանի քաղաքացիական կռիւներու ընթացքին սպաննուած էր Սեպտեմբեր 1979-ին՝ «Լիբանանեան Փաղանգներ» ծայրայեղ աջակողմեան կուսակցութեան զինեալներուն կողմէ]:



1978 Մենմէտ Պայտար



1978 Պոլաթըր Տէմիր



1975 Յովիտ Պուշայտի



1975 Խանայիւ Էրեզ



ՅԵՂԱՓՈՒՆԱԿԱՆ



1980 Նեսլի հան Օզմէն

Ա) 23 Յունուար 1978-ին Լուս Ան-ճելուսի թուրք վարչակարգի հիւսառու Մենմէտ Պայտարն ու փոխհիւպատոս Պոլաթըր Տէմիրը կը զգեստուէին 78-ամեայ ծերունի հերոս Գուրգէն Եանիզեանի կողմէ, Սանդա Պարպարայի պանթոններէն մէկուն մէջ: Գուրգէն Եանիզեան կամուկին կը յանձնուէր ոտականութեան եւ կը ըսնտարկուէր ութը տարի Քալիֆորնիոյ Գիւոյի բանտին մէջ:

Բ) 22 Հոկտեմբեր 1975-ին, Հ.Ա. Հ.Գ.Բ-ի Գուրգէն Եանիզեան խմբակը գետին կը տապալէր Վիեննայի թուրք դեսպան Տանիտ Պուշայտի:

Գ) 24 Հոկտեմբեր 1975-ին, Հ.Ա. Հ.Գ.Բ-ի Պուլտուրեան մարտական խումբը գետին կը տապալէր Նոյն-ալտ Փարիզի թուրք դեսպան հս-մայիլ Էրեզը եւ դեսպանատան վարորդ Թալիփ Ենէրը:

Դ) 16 Փետրուար 1976-ին, Պէյրու-թի թրքական դեսպանատան արաշին Քարտուղար Օրթար Ճէրեթը կը զգեստուէր Հ.Ա.Հ.Գ.Բ-ի Անդրանիկ Փաշա խմբակին կողմէ (մամբարամանութեան ճամբար տես "Հայաստան", բացատրիկ թիւ 8-9, էջ 47):

Ե) 9 Յունիս 1977-ին Վատիկանի թուրք դեսպան Ջան Յարսմի դէմ Հ.Ա.Հ.Գ.Բ-ի Հայկական Յեղասպանութիւնը Պատժողներու կազմակերպութիւնը կ'արձակէ ժողովուրդին վճիռը:

Զ) 2 Յունիս 1978-ին Մատրիտի մէջ թուրք դեսպանին տիպիւր Նեճլա Քուներալի եւ եղբայրը Նախին դեսպան Պէշիր Պալմիդուլու կը զգեստուէին Հ.Ա.Հ.Գ.Բ-ի Հայկական Յեղասպանութիւնը Պատժողներու կազմակերպութեան կողմէ:

Է) 12 Հոկտեմբեր 1979-ին, Լա Չէյի մէջ թուրք դեսպանին գաւաթը Այմէտ Պենլէր կը զգեստուէր իր ինքնաշարժին մէջ Հ.Ա.Հ.Գ.Բ-ի Հայկական Յեղասպանութիւնը Պատժողներու կազմակերպութեան կողմէ:

Ը) 22 Դեկտեմբեր 1979-ին Փարիզի կեդրոնը խնդրուած հոշակաւոր ճանգ էլիզէ պողոտային վրայ արագ հարուածով գետին կը բրուէր թրքական զօսաշրջի կուրծեան եւ տղանկատուութեան հարցերու կցորդ Երլիմազ Յուլիանը, Հայկական Նոր Պիմարդուութեան կողմէ:

Ձ) 31 Յունիս 1980-ին Աթենքի մօտ թրքական դեսպանատան վարչական հարցերու կցորդ եւ հայկական յեղափոխական շարժման հարցով զբաղող գործակալ Դալիփ Սզմէն կը զգեստուի Հ.Ա.Հ.Գ.Բ-ի հերոս Գուրգէն Եանիզեան խմբակին կողմէ:

Ճ) 26 Սեպտեմբեր 1980-ին Փարիզի թրքական դեսպանատան մամլոյ կցորդ Սելուրը Պաքալպաշի ծանօրէն կը վիրաւորուի Հ.Ա.Հ.



1981 Գեմեւլի Արը



1981 Ռեշատ Մորալի



1981 Մենմէտ Երկուզ

Գործողութեան ցանկը եւ սպանուած թուրք դիւանագետներուն նկարները, առնուած «Հայաստան» պաշտօնաթերթի թիւ 14-15, Նոյեմբեր-Դեկտեմբեր 1981-ի համարէն:



ԷՔԻՐԱ Գ. ԵՆՆԻԿԵԱՆ
ՅԵՂԱԿՐԻՈՒՐԵԱՆ
ՎՅԵՍՅՍՏՅԵՈՒՄ

17 ԱՊՐԻԼ 1980

Կրակ կը բացուի Վատիկանի մէջ Թուրքիոյ դեսպանատան ինքնաշարժին վրայ: Կը վիրաւորուին դեսպան Վեճտի Թիւրէլն ու անոր պահակը՝ Թահսին Կիւվեճնը: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը եւ «Հայկական Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը միաժամանակ կը ստանձնեն պատասխանատուութիւնը:

19 ԱՊՐԻԼ 1980

Կը վնասագերծուի Մարսէլի մէջ Թուրքիոյ հիւպատոսարանին վրայ ուղղուած հրթիռ մը: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Մեւ Ապրիլ 24 Բոմանո»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը:



1975 թալիֆ նետր

1976 Օրթաթ Գեղիկ



1977 Յարիս Գալուստ



1978 Նեմեա Գուլեպուսկի



Գ.Ռ-ի Սեւ Անդրիլ 24-ի կողմէ: ժԱ) 4 Մարտ 1981-ին, թրքական դեսպանատան ընկերային յարաբերութիւններու կցորդի ինչառ Մորալի եւ կրօնական հարցերու կցորդի ղեկավար Ար Գ.Ռ.Ս.Գ.Բ-ի նախնական խմբակին մասնակցութիւնը:

ժԲ) 9 Ապրիլ 1981-ին Բոֆեմ Կարնի թրքական դեսպանատան ընկերային յարաբերութիւններու կցորդի նախնական խմբակին մասնակցութիւնը:

ժԳ) 9 Յունիս 1981-ին, ժրնեւի մէջ թրքական հիւպատոսարանին ընդհանուր քարտուղար Մեմէտ Նրկեւզ 2.Ա.Հ.Գ.Բ-ի Անդրանիկ Փաշա քոմստային կողմէ կը զգանտուի:

Վերոյիշեալ 18 գործողութիւնները որ կատարուած են 2.Ա.Հ.Գ.Բ-ին կողմէ, ընդդէմ թուրք ծաշիստ վարչակարգի գործակալներուն, մէկ փոքր պատկերն է այն զինուորական գործողութիւններուն որոնք կատարուեցան Վերջին 7 տարիներուն ընդդէմ թրքական եւ իմքերիսալիստական ուժերը ներկայացնող խորհրդանիշներու, ըլլան անոնք հաստատութիւններ թէ անհատներ: Այս 150-է աւելի գործողութիւններուն մէջ կ'իյնայ վերը յիշուածներէն անկախ հետեւեալ յատկանշական գործողութիւնները:

5 Օգոստոս 1980-ին Լիոնի մէջ Նահատակ Ներս Յարութիւն Սատուեան եւ Ներս Գուրգէն Նանիգեան խմբակներու յաջող յարձակումը ընդդէմ թրքական հիւպատոսարանին, որուն ընթացքին վիճարկուեցան հինգէ աւելի գործակալներ, նաեւ ընդազրաեալ հողերու, Անգարայի եւ Իսթանպուլի մէջ կատարուած բազմաթիւ յաջող գործողութիւնները: Վերոյիշեալ բոլոր արարքները, բացի 9 Յունիսի գործողութենէն, կը կէտին միեւնոյն ընդմիջ, այսինքն յեղափոխականները կը յարձակէին ծաշիստական կեդրոնի մը կամ անձի մը վրայ, ապա կը բաշտէին իրենց խարխուլները ապահով: Իսկ 9 Յունիս 1981-ի գործողութիւնը նոր թարթիք մը կը մտցնէր այս զինուորական գործողութիւններուն մէջ (տես «Հայաստան» թիւ 10-11 էջ 122, 2.Ա.Հ.Գ.Բ-ի մամուլայ Յայտարարութիւնը):

Սոյն զինուորական գործողութիւնները 2.Ա.Հ.Գ.Բ-ի աշխատանքին մէկ մասնիկն են, որուն նայ ժողովուրդն ու աշխարհը ակնատես կ'ըլլան: Զինուորականին կողքին կը զօտնուին բարոյական աշխատանքը որ 2.Ա.Հ.Գ.Բ-ը կը կատարէ իր հրատարակած հաղորդագրութիւններով, մամուլայ յայտարարութիւններով, մամուլայ զգորոյցներով որոնք կը ժրուին աշխարհի տարածքին մամուլայ գործակալութիւններուն, նոյնպէս իր պաշտօնաթերթ «Հայաստան»-ի:

Ասոնց կողքին կայ քաղաքական որ կը պարփակէ միջոց ուղղեցնող ուղղութիւլ անշահանախորտը, պաշտպանելու նայ գանդուածին շահերը եւ պայքարիլ ու գոհուիլ Արեւմտեան Հայաստանի հողերու ազատագրման ի խնդիր, նոյնպէս նամագործակցիլ ուրիշ յեղափոխական կազմակերպութիւններու հետ եւ արհապարհել միասնականութիւնը ընդդէմ հասարակաց թշնամիին՝ իմքերիսալիզմին:

Քաղաքական, զինուորական եւ քարոզչական ճշգրիտ աշխատանքով է որ 2.Ա.Հ.Գ.Բ-ը իր յեղափոխական երթը կը շարունակէ: Նոյնպէս այս անկեղծ աշխատանքին հետեւանով է որ իր շարքերը օր կը խտանան զիտակից նայ երիտասարդութեամբ: Այս մտահոգութիւն կը պատճառէ թրքական ծաշիստ իշխանութիւններուն, իմքերիսալիզմին եւ նայ յետադիմական կուսակցութիւններուն, վկայ իրենց մամուլին: Ասոնք բոլորը իրենց միջոցները ի գործ կը դնեն Լուծարի ենթարկելու նայ կական վերածնած յեղափոխութիւնը որ կը սպառնայ երեքին շահերուն եւ պողեստիստեան եւ քրտական հարցերուն կողքին կը դառնայ միջին Արեւելքի գլխաւոր հարցերէն մին:

Այս երեք թշնամիներն ալ թեւեւ իրարու կապուած, սակայն տարբեր ձեւերով կը փորձեն ներկայիս յեղափոխութեան լուրեր տարածել նայ ժողովուրդի ու միջազգային հանրային կարծիքը շփոթի մատնելու համար: Բայց երթը կը շարունակուի: Հայ յեղափոխականները կը գիտակցին թէ մամուլն արիւնքի ու փոռ է, սակայն այն յաղթանակներն ու նուաճումները որոնք արժանագրուեցան պատիւ բերելով նայ ժողովուրդին ու միջազգային յեղափոխութեան, տակաւին երթին սկզբնաւորութիւնն են...:

1978 Պէշիբ Պալմիողլու



1979 Անմետ Պենլեր



1979 Երլմագ Մուլփան



1980 Ղալիֆ Օզմէն



Գործողութեանց ցանկը եւ սպանուած թուրք դիւանագետներուն նկարները, առնուած «Հայաստան» պաշտօնաթերթի թիւ 14-15, Նոյեմբեր-Դեկտեմբեր 1981-ի համարէն:

31 ՅՈՒՆԻՍ 1980

Աթէնքի մէջ Թուրքիոյ դեսպանատան վարչական հարցերու կցորդ Ղալիֆ Էօզմէնը կը սպաննուի, նաեւ զոհ կ'երթայ հոն պատահաբար գտնուած դուստրը՝ Նէսլիհանը եւ ծանրօրէն կը վիրաւորուին դեսպանին կինը՝ Մեվլիլը ու որդին՝ Գասանը: Հ.Ա.Հ.Գ.Բ-ի «Գուրգէն Եանիգեան Զոմանտօ»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը: Ըստ Հ.Ա.Հ.Գ.Բ-ի՝ այս գործողութիւնը Աթէնքի մէջ ըլլալուն պատճառները բազմաթիւ են, կու տանք հիմնականները: Կազմակերպութիւնն իր 31 Յունիս 1980-ի հաղորդագրութեան մէջ կ'ըսէ. «... Ամերիկեան վարչակարգը տեղի տալով թրքական ճնշումներուն առջեւ՝ Հինգ տարիով երկարաձգեց Հերոս Գուրգէն Եանիգեանի արգելափակումը»: Իսկ 1 Օգոստոս 1980-ի իր յայտարարութեան մէջ կ'ըսէ. «... Կը զգուշացնենք յունական իշխանութիւնները

... դիւրութիւններ ընծայելով ԱԶԱ-ի միջոցաւ դէպի Մ. ՆաՀանգներ գաղթող Հայորդիներուն, մեկնումէն առաջ զանոնք պատսպարելով եւ Աթէնքի մօտ գտնուող «Նէոս Գողմոս» շրջանին մէջ Համախմբելով»: Մէջբերենք նաեւ հատուած մը յօդուածէ մը, գոր լոյս տեսած է Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի պաշտօնաթերթ «Հայաստան»ի առաջին թիւին մէջ [թիւ 0, Հոկտեմբեր 1980, էջ 6], ուր նաեւ կը յիշուի պատճառը այս գործողութեան. «... Գործողութեան վայրն ու ժամանակը ճշդուած էին նաեւ Յուլիս ամսուան ընթացքին յունական կառավարութեան ներկայացուցած զիջումներուն եւ յոյն-թրքական յարաբերութիւններու բարելաման պատճառով»:

5 ՕԳՈՍՏՈՍ 1980

Յարձակում Ֆրանսայի Լիոն քաղաքին մէջ Թուրքիոյ հիւպատոսարանին վրայ, որուն ընթացքին 4 հոգի կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Հերոս Յարութիւն Սասունեան» եւ «Հերոս Գուրգէն Եանիգեան» քոմանտօները կը ստանձնեն պատասխանատուութիւնը: «Հիւպատոսարանը թիրախ ընտրուած էր, առաջին թրքական կայսերապաշտութեան պաշտպանի եւ ջատագովի իր դերին պատճառով, երկրորդ՝ անցեալ Ապրիլ 24-ին ցուցարար Հայերուն Հանդէպ ցուցաբերած իր «խուլ» կեցուածքին պատճառով...» [«Պայքարը Կը Հարուածէ Աթէնքի Եւ Լիոնի Մէջ» խորագիրով յօդուածէն, «Հայաստան» պաշտօնաթերթ, թիւ 0, Հոկտեմբեր 1980, էջ 7]:

26 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1980

Փարիզի մէջ Թուրքիոյ դեսպանատան մամլոյ խորհրդատու Սելչուք Պաքալպաշին ծանօթեմ կը վիրաւորուի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Մեւ Ապրիլ 24 քոմանտօ»ին կողմէ՝ «Որպէս Հակազդեցութիւն թրքական զինուորական կառավարութեան թուրքիայէն ներս ի գործ դրած բռնադատական միջոցառումներուն...» [Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի 26 Սեպտեմբեր 1980-ի հաղորդագրութենէն]:

3 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Երկու պայթումներ Միլանոյի մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան ու «Փանորամա» շաբաթաթերթը հրատարակող իտալական «Ատուլֆօ Մոնտատորէ Էտիթորէ»ի գրասենեակներուն դէմ: Շաբաթաթերթը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի ղեկավար Յակոբ Յակոբեանին հետ կատարած հարցազրոյցը խեղաթիւրած էր: Առաջին գործողութիւնը կատարուած էր որպէս բողոք իտալական կառավարութեան՝ Թուրքիոյ տրամադրած տնտեսական եւ զինուորական աջակցութեան: Ըստ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի 3 Հոկտեմբեր 1980-ի հաղորդագրութիւն թիւ 197-ի՝ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Եւրոպայի տարածքին գործող հայկական ուժերու պատկանող 21 Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը [տե՛ս «Հայաստան», թիւ 1-2, Դեկտեմբեր 1980, էջ 42]:

4 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Պայթում Մատրիտի մէջ իտալական «Ալիքալիա» օդանաւային ընկերութեան

գրասենեակին դեմ: Կը վիրատրուի 12 հոգի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Երոպայի տարածքին գործող հայկական ուժերու պատկանող 21 Խմբակը» կը ստանձնէ պատասխանատուութիւնը [ըստ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի 4 Հոկտեմբեր 1980-ի հաղորդագրութիւն թիւ 196-ի, տե՛ս «Հայաստան», թիւ 1-2, Դեկտեմբեր 1980, էջ 42]: Գործողութիւնը կատարուած է ի պատասխան Միջին Արեւելքի հայութիւնը դէպի Ա.Մ.Ն. արտագաղթի մղող ԱՆՉԱ կազմակերպութեան գրասենեակները փակելու Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի պահանջին իտալական կառավարութեան կողմէ անտեսումին [տե՛ս էջ 13, 25 Սեպտեմբեր 1979-ի գործողութիւնը]:

6 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Երկու «Քոքթել Մոլոթով» հրձիգ ռումբեր կը նետուին Լոս Անճելըսի մէջ Թուրքիոյ հիւպատոսարանին վրայ՝ վիրատրելով հիւպատոս Քեմալ Արիքանը եւ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Ռաֆֆի Պալեան Քոմանտո»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

8 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Երեք պայթումներ Պէյրութի մէջ Չուիցերիոյ դեսպանատան, Չուիցերիոյ դեսպանին բնակարանին եւ դեսպանատան առաջին քարտուղարի ինքնաշարժին դէմ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը: Ժընեւի մէկ պանդոկին մէջ 3 Հոկտեմբեր 1980-ին ռումբ մը պատրաստելու ժամանակ, Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մարտիկներէն Ալէք Ենիգոմուշեանի ձեռքին մէջ պայթած էր ռումբը ու ան ծանրօրէն վիրատրուած էր՝ կորսնցնելով աչքերն ու ձախ դաստակը: Ալէքն ու Միւզի Մահսերեճեանը կը ձերբակալուին, ապա գուիցերիական հաստատութեանց դէմ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութեան» կատարած պայթումներուն շնորհիւ ազատ կ'արձակուին. Միւզին՝ 13 Յունուար 1981-ին, իսկ Ալէքը՝ 10 Փետրուար 1981-ին:

9 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Պայթում Պէյրութի մէջ գուիցերիական «Սուիս Էր» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

12 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Պայթում Լոնտոնի մէջ Թուրքիոյ զբօսաշրջիկութեան ու տեղեկատուութեան գրասենեակին դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Անդրանիկ Փաշա Քոմանտո»ն կը ստանձնէ այս արարքին պատասխանատուութիւնը եւ կը զգուշացնէ Մեծն Բրիտանիան՝ Թուրքիոյ զինուորապէս օգնելէ:

12 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Պայթում Լոնտոնի մէջ գուիցերիական «Սուիս Էր» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

بیان فی آمریکا

صدر من الجيش الارمني السري لتحرير ارمينيا البيان التالي :
 منذ اعتقال المناضلين كوركين يانكيان في عام 1973 بعد اداءه على تنفيذ حكم الشعب بحق القتل التركي وساعده في ذلك الوثائق اعقل من قبل الحكومة الأمريكية والأمم المتحدة اتخذت بحق المناضلين في ترمية للسلطات التركية ، ولقد ساهم في هذا المعنظ الرعية الارمنية في لوس انجلوس ، حيث ان يانكيان كوركين يانكيان لم يتلق اي دعم او مساعدة في حينها .
 ولقد تعمدت السلطات في لوس انجلوس تمديد فشرا اعتقال المناضلين جورجيس يانكيان ، لذا تمديد محاكمتهم في بومبي ، لذلك نحن السلطات المختصة في لوس انجلوس من الاستمرار في اعتقال المناضلين الارمني ، ونطالب الزى الصام الامريكي ولجنة حقوق الانسان بالتدخل لوقف الاعتقال كوركين يانكيان من المنطلق الانساني ملما ان المناضلين كوركين يانكيان تجاسور عامه الشعبين وازعاجت الصحة سيئة جدا .
 الحرية للمناضلين كوركيست يانكيان .
 نطالب لجنة حقوق الانسان رفع صوتها من اجل اطلاق سراح يانكيان .

جنيف : السجن مع وقف التنفيذ اللبناني ارمني اقتنى متفجرات



الكس بيكوميان امام المحكمة (اب راديو)

جنيف - صوف - حكمت امس محكمة الجنايات في جنيف على الكس بيكوميان ، لبناني من اصل ارمني ، بالاشغال المتأفة 18 شهرا مع وقف التنفيذ وبمعه 10 سنة من دخول الاراضي السويسرية . وكان الشاب اعقل في 2 تشرين الاول 1980 عندما انفجرت وتبين تفجيرها في القارة النصر وكذلك اصعبت يده اليسرى بمغل دائم .
 نقل الكس امام المحكمة بتفمة حيازة متفجرات في طريفة غير مشروعة ، وكانت شركته ، وهي امريكية من اصل ارمني ، حكم عليها

Double attentat aux Champs-Élysées

Les agences principales d'Air France et de la compagnie americaine TWA situées à quelque deux cents mètres l'une de l'autre sur le même trottoir des Champs-Élysées ont été hier soir à la même heure la cible de terroristes encore inconnus. On signalait hier en fin de journée qu'une personne avait été légèrement blessée par des débris de vitres.
 C'est à 21 h 15 exactement que deux engins dont on ignore la nature mais de relativement faible puissance ont explosé devant les baies vitrées des deux compagnies.
 « Les déflagrations ont été très fortes », a déclaré un témoin. Elles se sont confondues. J'ai cru à une seule et même explosion. J'ai tout de suite pensé, bien sûr, à un attentat ».

سويسرا : السجن مع وقف التنفيذ لارمني لبناني

اصدرت محكمة سويسرية مساء امس الاول حكما بالسجن مع وقف التنفيذ على ارا كومتشويان وهو لبناني من اصل ارمني حث اعتقاله جماعة ارمنية على القيام بتفجيرات انتقامية في عدة دول .
 وكان كومتشويان (25 عاما) قد اعقل في الثالث من تشرين الاول الماضي بعد ان انفجرت قنبلة كان يقوم بتفكيكها في غرفة في احد فنادق جنيف مما ادى الى فقد احدى عينيه وشتر يده اليسرى طبخا لشهادة البوليس .
 واصدرت محكمة جنائيات جنيف حكما بسبته 18 شهرا مع وقف التنفيذ لمدة خمس سنوات بعد ان ادانته بجيازة متفجرات بصورة غير مشروعة وحكمت بطرده من سويسرا لمدة 10 عاما بمفعول فوري .
 وقد اعترف كومتشويان في المحكمة امس الاول بأنه اعترم زرع ثلاث قنابل في حجم صندوق القالب في جنيف غير أنه أعلن أنه لم يتلق تعليمات بشأن هذه الاهداف حتى وقت الحادث .
 جنيف - ر

انفجاران في مكتبي "الخطوط الفرنسية" و "الخطوط عبر العالم" في الشانزليزيه

باريس - صوف - وقع انفجاران في الثانية عشرة ليل امس بتوقيت بيروت في مكتبي "الخطوط الجوية الفرنسية" و "الخطوط الجوية عبر العالم" الامريكيتين "كوا" الواقعين على الرصيف نفسه في جادة الشانزليزيه واللتين تفصلهما مسافة مئتي متر .
 ولم يعلن سقوط جرحى ، وكانت قوة المومنين محدودة ، ولحققت مكتبتي الخطوط الفرنسية وشانز اكبر اضرارها انفجرت على حطيم رجاج النوافذ فيما كان المكتب مغلقا ، وحطم لوجا رجاج فقط في مكتب الشركة الامريكيتية .
 وفي وقت لاحق انصل مجهول وكافة الصحافة الفرنسية وادعى بانكبيرية مسؤولية العمرة الارمنية 37 تشرين الاول من الحادث ، قال :
 " ان مجموعة 3 تشرين الاول نعلن مسؤوليتها عن تخطيم مكتبي الخطوط الجوية الفرنسية والخطوط الجوية عبر العالم ، ردا على الاعداء الذي ارتكبه الخسيس في القوزنيل قرب باريس ، هاتسون فرسون ضد المواطنين الارمن الذين جرح 4 منهم ."

عضو الجيش الارمني السري المفرج عنه يصل الى بيروت



يونيكوشيان قبل احابته

انطلقت السلطات السويسرية - ارا الكسندر يونيكوشيان - احد القواد الجيش السري لتحرير ارمينيا بعد ادانته من قبل محكمة سويسرية بجيازة متفجرات .
 ووصل يونيكوشيان الى بيروت امس وكان قد فقد بصره ويده اليسرى اثناء تعرضه لانفجار وقع في الغرفة التي كان يقبع فيها في احد فنادق جنيف .
 والجدير تذكرا ان الجيش السري لتحرير ارمينيا اعزل من اختلافه الاول عام 1979 عندما نفذ اول عملية عسكرية ضد (المجمع الكاثوليكي العالي) .
 ويطلب الجيش السري لتحرير ارمينيا تخريب الاراضي المحتلة من قبل السلطات التركية لاجراء عملية توحيد مع الاجزاء الارمنية المحيطة بها وبناء نظام ديمقراطي اشتراكي ثوري .
 والمعطوم ان يونيكوشيان كان يراس تحرير مجلة - ارمينيا - المركزية الدورية لمنظمة الجيش السري الارمني لتحرير ارمينيا .

GENEVE, 9 février (AFP). — Alex Yemikomchian, Libanais d'origine arménienne, arrêté le 3 octobre 1980 à Genève, à la suite de l'explosion accidentelle d'une bombe qu'il manipulait, a été condamné lundi à 18 mois de réclusion avec sursis et 10 ans d'expulsion du territoire suisse par le Cour correctionnelle de Genève.
 Le jeune activiste (25 ans) qui, dans l'explosion de l'engin, est devenu aveugle et a perdu l'usage de la main gauche, était inculpé de détention illicite d'explosifs. Sa coaccusée, une jeune Américaine également d'origine arménienne, avait été condamnée début janvier à 18 mois d'emprisonnement avec sursis et l'expulsion immédiate du territoire suisse.
 Devant la Cour correctionnelle, Alex Yemikomchian a déclaré qu'il considérait « la lutte armée comme le principal moyen pour résoudre le problème arménien ».

Հուլիցերիոյ մէջ արգելափակուած Ալեք Ենիգոմուշեանի դատավարութեան մասին օտար մամուլի արձագանգներէն, առնուած «Հայաստան» պաշտօնաթերթի թիւ 6, Ապրիլ 1981-ի համարէն:

12 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Պայթում Նիւ Եորքի մէջ Մ.Ա.Կ.-ի թրքական կեդրոնին առջեւ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Հայկական Արդարութեան Կոմիտէի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուքինը:

12 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Պայթում Լոս Անճելըսի մէջ թրքական ճամբորդական գրասենեակի մը դէմ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Հայկական Արդարութեան Կոմիտէի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուքինը:

12 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Պայթում Փարիզի մէջ զուիցերիական գրասաշրջիկային ընկերութեան մը

L'activiste arménien infirme devant la Cour correctionnelle sans jury
Son courageux défenseur a plaidé dans son fauteuil roulant

"TRIBUNE DE GENEVE", 10/2/1981



Ara K. se dirige vers le prétoire de la Cour correctionnelle sans jury, dans le cliquetis des appareils photographiques. Une infirmière guide ses pas hésitants, puis, l'activiste arménien, qui est aujourd'hui plongé dans la cécité, prend place sur le banc des accusés. Derrière lui, son avocat, Me Gérard Benoit est assis dans un fauteuil roulant. Il convient de saluer bien bas, le geste de ce défenseur qui, malgré l'agression dont il fut victime le 26 décembre dernier, malgré ses souffrances physiques, malgré sa sortie récente de l'hôpital, a tenu à assumer son mandat.

Le président Fournier, entouré de MM. Balland et Curtin, juges, ouvre les débats ce lundi matin. Ara K. est inculpé, rappelés-le, de détention illégale d'explosifs. Il devait effectuer une « mission » à Genève qui consistait en la surveillance de deux Suisses d'origine arménienne et en la pose de trois bombes. Il trouva le matériel nécessaire à la confection de ces engins explosifs, à la gare de Cornavin et les assembla dans la chambre d'hôtel que Suzy M. - qui a déjà été condamnée à 18 mois de prison avec sursis par cette même Cour - avait louée. A la suite d'une erreur de manipulation, l'une des bombes éclata au visage de K. qui perdit la vue, la main gauche et deux phalanges de la main droite.

De nombreux témoins se pressent à la barre, lundi matin, dont un expert zuricois en explosifs qui décrit, avec force détails, le fonctionnement de ces bombes qui pouvaient se dissimuler dans un paquet de cigarettes. L'expert projette même plusieurs diapositives afin de mieux étayer ses dires. Il a constaté que chaque engin contenait 43 grammes d'une matière explosive nommée « Semtex ». Cette charge était susceptible de blesser légèrement des personnes, dans un rayon de plusieurs dizaines de mètres, mais des lésions corporelles graves ne pouvaient survenir que si la victime se trouvait à 30 ou 40 centimètres de la bombe.

En Tchecoslovaquie...

D'après l'expert, le « Semtex » est utilisé à des fins industrielles et militaires. Il n'est pas disponible en Suisse, mais on le trouve en Tchecoslovaquie.

Ce procès sera placé sous le signe de l'audio-visuel. En effet, au début de sa plaidoirie, Me Benoit fera projeter dans la salle d'audience, un film sur le génocide dont furent victimes les Arméniens

et les juges pourront également entendre une cassette sur laquelle Ara K. explique les raisons qui l'ont poussée à militer pour la « cause arménienne ».



Me Gérard Benoit plaidera fort courageusement en fauteuil roulant, à la suite de l'agression dont il fut victime. Le brigadier Bettex, un gendarme et la sœur de l'avocat aident ce dernier à gagner la salle d'audience. On reconnaît également, portant des lunettes foncées, Me Christian Zinsstag, le défenseur de la jeune Suzy M., qui a déjà été condamné par la Cour correctionnelle sans jury (Photo Gordon Leverington).

Signalons, enfin, que la police a entouré le Palais de Justice d'un impressionnant dispositif de sécurité, comme il est de coutume en pareille circonstance!

M. Raymond Foëx, requiert 3 ans de réclusion, avec la possibilité de subir cette condamnation dans un hôpital ou un hospice. Me Benoit plaide le sursis.

En début de soirée, lundi, Ara K. était condamné à 18 mois de réclusion, avec sursis pendant 5 ans et à l'expulsion du territoire helvétique pendant 15 ans.

Il pourra bénéficier de saufs-conduits pour se faire soigner à Genève.

J.-N. C.

UN COMITÉ DE SOUTIEN DÉCLARE:

"JOURNAL DE GENEVE", 8/2/1981

« Le procès d'Ara K. doit être celui de la Turquie »

« Le procès de lundi ne doit pas être le procès du terrorisme, il ne doit pas davantage être le procès d'Ara K., mais bien le procès de la Turquie ». Telle est la déclaration faite par des représentants du « Comité de soutien aux prisonniers politiques arméniens » au cours d'une conférence de presse organisée samedi en prévision du procès qui doit s'ouvrir aujourd'hui devant la Cour correctionnelle sans jury pour juger le jeune Libanais d'origine arménienne arrêté le 3 octobre à l'Hôtel Beau-Site après l'explosion d'une bombe qu'il était en train de fabriquer. Et ce sont en somme les pièces de procès de la Turquie qui ont été exposées aux journalistes présents.

Depuis plus de soixante ans, disent en substance les membres du Comité de soutien, les Arméniens ont essayé en vain de faire reconnaître le génocide dont ils ont été victimes de la part de l'Etat turc. Pendant plus de soixante ans, les faits ont été successivement niés, mis en doute et minimisés, pendant plus de soixante ans, les Arméniens ont rassemblé des preuves et les ont portées devant les instances internationales, tout ça sans succès. Aujourd'hui encore, le massacre de plus d'un demi-million d'Arméniens par les armées turques au début de 1915 est resté totalement impuni et il est même toujours démenti par les dirigeants de la Turquie actuelle. Cette impunité, relève le professeur Azarian, l'un des organisateurs de la conférence de presse, a notamment été remarquée par Adolf Hitler, et l'a encouragé à se lancer dans le génocide juif.

La culture aussi

De plus, continue un autre participant à la conférence, le pasteur Karmosian, le génocide se poursuit aujourd'hui sous la forme différente de l'ethnocide - le meurtre de la culture arménienne. Ainsi, en Turquie, toujours selon le pasteur Karmosian, les clauses du traité de Lausanne qui précisent depuis 1923 les garanties qui doivent être accordées aux minorités ethniques et religieuses en matière d'éducation et de religion ne sont pas respectées. Des tracasseries administratives sans fin sont opposées à ceux qui sont désireux de fréquenter les écoles et les églises arméniennes et ils sont souvent contraints par cette pression à s'islamiser. Ce sont donc toutes ces raisons, pour les représentants du comité de soutien qui expliquent l'action armée -

ils se refusent à qualifier de terroristes les attentats arméniens de ces dernières années - des jeunes Arméniens comme Ara K. Cette action, selon eux, vise exclusivement la Turquie et ceux qui la soutiennent. Il s'agit à leurs yeux d'un conflit armé dans lequel ils demandent à la Suisse de rester neutre.

Sans lui nier vraiment le droit de sanctionner les actes illégaux commis sur son territoire, ils lui contestent celui de collaborer avec d'autres Etats pour démanteler les réseaux armés arméniens. Ils réclament ainsi pour les condamner les perquisitions qui ont eu lieu en France à des adresses figurant sur le calepin de Suzy M., la compagne d'Ara K. Et ils concluent de façon fort explicite: « que la Suisse cesse de collaborer avec la Turquie, et tout ira bien ».

11

Հուլիսի 1981 թ. 6, Ապրիլ 1981-ի համարը:

գրասենեակին դեմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»ը կը ստանձնէ պատասխանատուքինը:

20 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Չպայթած ռուբը սը կը գտնուի Փարիզէն Ինթըրլէյթըն [Զուլիցերիա] ուղղուող գուլիցերիական գնացքի սը սէջ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»ը կը ստանձնէ պատասխանատուքինը:

23 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1980

Պայթում Մարտէյի սէջ Զուլիցերիոյ հիւպատոսարանին դեմ՝ նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»ը կը ստանձնէ պատասխանատուքինը:

4 ՆՈՅԵՄԲԵՐ 1980

Պայթում Ժընևի Արդարության Պալատին առջե՛լ՝ պատճառելով նիթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

9 ՆՈՅԵՄԲԵՐ 1980

Պայթում Հռոմի մէջ զուիցերիական «Սուիս Էր» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ՝ նիթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

10 ՆՈՅԵՄԲԵՐ 1980

Պայթում Սքրազպուրկի [Ֆրանսա] մէջ Թուրքիոյ հիւպատոսարանին դէմ՝ պատճառելով նիթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը Փէ. Բա. Բա.-ին [Քիւրտիստանի Աշխատատրական Կուսակցութիւն] հետ միասնաբար կը ստանձնէ այս գործողութեան պատասխանատուութիւնը: Իրենց միացեալ յայտարարութեան մէջ անոնք կը շեշտեն *«Հայ եւ քիւրտ միացեալ պայքարը, որ կը մղուի Թուրքիոյ տիրապետական վարչակարգին դէմ»:*

11 ՆՈՅԵՄԲԵՐ 1980

Պայթում Հռոմի մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ՝ նիթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը Փէ. Բա. Բա.-ին հետ միասնաբար կը ստանձնէ պայթումին պատասխանատուութիւնը: Գործողութեան պատասխանատուութիւնը տարբեր հաղորդագրութեամբ մը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Ալէք Ենիգոմուշեան Քոմանտօ»ն [տե՛ս «Հայաստան», թիւ 3-4, Յունուար-Փետրուար 1981, էջ 51]:

19 ՆՈՅԵՄԲԵՐ 1980

Պայթում Հռոմի մէջ Թուրքիոյ զբօսաշրջիկութեան ներկայացուցչութեան առջե՛լ՝ պատճառելով նիթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Ալէք Ենիգոմուշեան Քոմանտօ»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

25 ՆՈՅԵՄԲԵՐ 1980

Պայթում Ժընևի մէջ Չուիցերիական Դրամատուներու Միութեան դէմ [Union des Banques Suisses], որուն հետեւանքով անձ մը կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

5 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1980

Ռումբի վնասազերծում Մարսէլի մէջ Չուիցերիոյ հիւպատոսարանին առջե՛լ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

11 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1980

Մահափորձ Հռոմի մէջ թուրք դիւանագետի մը դէմ, երբ ան ինքնաշարժին մէջ էր. ինքնաշարժը հակափամփուշտային ըլլալով՝ դիւանագետը կը փրկուի մահէն: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Ալեք Ենիգոմուշեան Քոմանտօ»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

15 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1980

Երկու ռումբեր կը վնասագերծուին Լոնտոնի մէջ Չուիցերիոյ զբօսաշրջիկութեան գրասենեակին առջեւ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

25 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1980

Ռումբ մը կը քանդէ Չուիցերիոյ Յիրիխ քաղաքի Բլոքըն օդանաւակայանի ռատարին կայանը [radar monitor], իսկ օդանաւերու ելեւեջի ուղիին վրայ տեղադրուած երկրորդ ռումբ մը կը վնասագերծուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

29 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1980

Երկու պայթումներ Մատրիտի մէջ զուիցերիական «Սուիս Էր» եւ ամերիկեան «Թի. Տապրլեու. Էյ.» օդանաւային ընկերութեանց գրասենեակներուն դէմ՝ անցորդներ վիրատրելով: Առաջինին կը վիրատրուի նաեւ սպանացի լրագրող Խոսէ Անթոնիօ Կուրիարանը, որ յետագային՝ 1982-ին կը հրատարակէ հայութեան մասին իր հռչակատր «Լա Պոմպա» սպաներէն գիրքը, որ մեծ սպառում կ'ունենայ Սպանիոյ եւ Լատին Ամերիկայի մէջ՝ ծանօթացնելով Հայ Դատը. 2012-ին նոյնին հայերէն թարգմանութիւնը լոյս կը տեսնէ Սպանիոյ մէջ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

30 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1980

Պայթում Պէյրութի մէջ «Զրեաի Սուիս» դրամատան մասնաճիւղերէն մէկուն առջեւ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը: 2 Յունուար 1981-ին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը հաղորդագրութեամբ մը կոչ կ'ուղղէ դադրեցնելու զուիցերիական հաստատութեանց դէմ գործողութիւնները մինչեւ 15 Յունուար [տե՛ս «Հայաստան», թիւ 5, Մարտ 1981, էջ 23]:

13 ՅՈՒՆՈՒԱՐ 1981

Ականահարում Փարիզի մէջ Թուրքիոյ դեսպանատան ելեւմտական խորհրդական Ահմէթ Էրտէյլի ինքնաշարժին՝ քանդելով զայն: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Ալեք Ենիգոմուշեան Քոմանտօ»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը, կոչ ուղղելով մարդասիրական կազմակերպութիւններուն, որ մուտք գործեն Թուրքիոյ բանտերը, ուր արգելափակուած են հայ, արաբ, քիւրտ եւ թուրք յեղափոխականներ, եւ հետաքննեն հոնտեղի իրավիճակը [տե՛ս «Հայաստան», թիւ 5, Մարտ 1981, էջ 31-32]:

27 ՅՈՒՆՈՒԱՐ 1981

Երկու պայթումներ Միլանոյի մէջ զուիցերիական «Սուիս Էր» օդանաւային ընկերութեան եւ զուիցերիական տեղեկատուական գրասենեակներուն դէմ՝ նիւթական վնասներ պատճառելով ու երկու անցորդներ վիրատրելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

3 ՓԵՏՐՈՒԱՐ 1981

Կը վնասագերծուի Լոս Անճելըսի մէջ Զուիցերիոյ հիւպատոսարանին առջեւ զետեղուած ռումբ մը: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

5 ՓԵՏՐՈՒԱՐ 1981

Երկու պայթումներ Փարիզի Շանզելիզէ պողոտային վրայ, ֆրանսական «Էր Ֆրանս» եւ ամերիկեան «Թի. Տապլէու. Էյ» օդանաւային ընկերութեանց գրասենեակներուն դէմ՝ նիւթական վնասներ պատճառելով եւ մէկ հոգի վիրատրելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

4 ՄԱՐՏ 1981

Փարիզի մէջ Թուրքիոյ դեսպանատան ընկերային յարաբերութեանց կցորդ Ռեշաթ Մորալին եւ կրօնական հարցերու պաշտօնեայ Արը Թեճելլին կը սպաննուին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Շահան Նաթալի Խմբակ»ին կողմէ: Անոնց ընկերակցող երրորդ անձը՝ «Անատոլու» դրամատան Փարիզի ներկայացուցիչ Իլքայ Քարաքոչը կը յաջողի խոյս տալ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը 9 Փետրուար 1981-ին հաղորդագրութիւն մը կը հրապարակէ, ուր կը յայտնէ իր ընդվզումը Ֆրանսայի իշխանութեանց հանդէպ, որոնք նոյն օրը պիտի ընդունէին Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Իլթեր Թիրքքմէնը, նաեւ կը պահանջէ Ֆրանսայի կառավարութենէն անմիջապէս ազատ արձակել Հրայր Քիլինճեանը: Հաղորդագրութեան վերջաւորութեան կ'ըսուի. *«Եւրոպայի բոլոր պետութիւնները թող լաւ գիտակցին, որ իրենց շահերը մեր յեղափոխականներուն հսկողութեան տակ են: Մենք կը պայքարինք վերադառնալու համար մեր բռնագրաւեալ հողերը»:*

12 ՄԱՐՏ 1981

Թեիրանի մէջ Թուրքիոյ դեսպանատան առջեւ գործողութիւն մը կատարելու ընթացքին հրաձգութիւն տեղի կ'ունենայ երկու հայ ազատամարտիկներու եւ իրանեան ապահովութեան ոյժերուն միջեւ, որոս հետեւանքով 2 ոստիկաններ կը սպաննուին եւ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի ազատամարտիկներ Եղիա Քէշիշեանն ու Զաւէն Աբէթեանը [Աւետեան] կը ձերբակալուին եւ համապատասխանաբար



Եղիա Քէշիշեան

17 ու 18 Սեպտեմբեր 1981-ին կը գնդակահարուին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ այս յարձակման պատասխանատուութիւնը:

3 ԱՊՐԻԼ 1981

Քոփենհակընի [Տանիմարթ] մէջ Թուրքիոյ դեսպանատան ընկերային յարաբերութեանց կցորդ ճաւիթ Տէմիրը կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Հայ Ժողովուրդի Կազմակերպութիւն»ը ու «Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ը միաժամանակ կը ստանձնեն արարքին պատասխանատուութիւնը:

9 ՅՈՒՆԻՍ 1981

Ժընեւի մէջ Թուրքիոյ հիւպատոսարանին քարտուղարը՝ Մեհմէթ Սավաշ Երկիզը կը սպաննուի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Անդրանիկ Փաշա Քոմանտո»ին կողմէ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի անդամ Մարտիրոս Ժամկոչեանը գործողութեան վայրէն խոյս տուած ժամանակ կը ձերբակալուի: Ան 19 Դեկտեմբեր 1981-ին կը դատապարտուի 15 տարուայ բանտարկութեան: Մարտիրոս ազատ կ'արձակուի 12 Յունիս 1991-ին, վերջնականապէս կը հաստատուի նորանկախ Հայաստանի Հանրապետութեան մէջ՝ իր նպաստը բերելով Արցախեան Ազատամարտին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ արարքին պատասխանատուութիւնը եւ իր հաղորդագրութեան մէջ կ'ըսէ. *«Մենք կը պայքարինք վերատիրանալու Համար մեր բռնագրաւուած Հողերուն եւ վերջ մը դնելու գաղութարարներու գրաւումներուն»* [տե՛ս «Հայաստան», թիւ 10-11, Յուլիս-Օգոստոս 1981, էջ 127-128]:

26 ՅՈՒՆԻՍ 1981

Պայթում Լոս Անճըլըսի մէջ «Սուիս Պէնքինկ Քորփորէյշըն» [Swiss Banking Corporation] դրամատան գրասենեակին առջեւ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը՝ պահանջելով զուիցերիական բանտերէն ազատ արձակել 9 Յունիս 1981-ին ձերբակալուած Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հայդուկ Մարտիրոս Ժամկոչեանը: Այս կազմակերպութեան անունով կը ստանձնուին յաջորդաբար շարք մը գործողութիւններ զուիցերիական հաստատութեանց դէմ, որոնք կը դադրին 21 Յունուար 1982-ին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հրապարակած կոչէն ետք:

28 ՅՈՒՆԻՍ 1981

Պայթում Թեհրանի մէջ զուիցերիական «Սուիս Էր» օդանաւային ընկերութեան գրասենեակին առջեւ՝ նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ արարքին պատասխանատուութիւնը:

1 ՅՈՒԼԻՍ 1981

Պայթում Պաղտատի մէջ զուիցերիական «Սուիս Էր» օդանաւային ընկերութեան գրասենեակին առջեւ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

19 ՅՈՒՆԻՍ 1981

Պայթում Պեռնի մէջ Չուիցերիոյ դաշնակցային խորհրդարանի շէնքին առջեւ գտնուող ադրակողովին մէջ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

20 ՅՈՒՆԻՍ 1981

Պայթում Յիրիխի «Բլոթըն» օդանաւակայանի ինքնագործ նկարչատուփին [automatic photo-booth] մէջ, որուն հետեւանքով 5 անձեր կը վիրաւորուին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

21 ՅՈՒՆԻՍ 1981

Պայթում Լոզանի մեծ վաճառատան մը մէջ, որուն հետեւանքով ատլի քան 10 հոգի կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

22 ՅՈՒՆԻՍ 1981

Մէկ ժամուայ տարբերութեամբ յաջորդական երկու պայթումներ կ'ըլլան՝ Ժընեւի Կեդրոնական Կայարանի՝ դրամով աշխատող պայուսակներու արկղ-պահեստային բաժնին մէջ [coin-operated locker]: Չոյզ պայթումներուն հետեւանքով 1 հոգի կը մահանայ եւ 4 հոգի կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը: 24 Յուլիս 1981-ին հրապարակուած իր յայտարարութեան մէջ, «9 Յունիս Կազմակերպութիւն»ը ի միջի այլոց կ'ըսէ. *«Մենք պիտի շարունակենք ուղղել մեր Հարուածները զուիցերիական Հաստատութիւններու դէմ ամբողջ աշխարհի եւ Չուիցերիոյ տարածքին: Այլեւ նկատի պիտի չառնենք քաղաքացիներու Հարցը, որովհետեւ զուիցերիական իշխանութիւնները մաս մըն են Համաշխարհային իմբերիալիստներուն եւ տարբերութիւն չունին թուրք եւ սիրնիստ ֆաշիստներէն...»*: Իսկ 1 Օգոստոս 1981 թուականը կրող իր հաղորդագրութեան մէջ, «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կ'աւելցնէ. *«... դժբախտաբար այս գործողութիւններու պատճառաւ ինկան անմեղ վիրաւորներ. զուիցերիական իշխանութեանց ուսին կը բեռցնենք այս անմեղներու վիրաւորման պատասխանատուութիւնը, որովհետեւ ան կը գործակցի ու կը գերազանցէ [այսպէս նշուած է բնագրին մէջ] թուրք ֆաշիստ վարչակարգին շահերը՝ զուիցերիացի քաղաքացիներու շահերէն»*:

11 ՕԳՈՍՏՈՍ 1981

Երկու պայթումներ Քոփենհակընի մէջ զուիցերիական «Սուիս Էր» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ՝ պատճառելով նիւթական վնասներ եւ մէկ վիրաւոր: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

20 ՕԳՈՍՏՈՍ 1981

Պայթում Լուս Անճելլիսի մէջ գուիցերիական «Սուիս Փրէսիժըն Ինսթրումընց» [Swiss Precision Instruments Inc.] ժամացոյցներու ընկերութեան գրասենեակին դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

20 ՕԳՈՍՏՈՍ 1981

Պայթում Փարիզի Շանզելիզէ պողոտային վրայ գտնուող իտալական «Ալիթալիա» օդանաւային ընկերութեան գրասենեակին առջեւ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը՝ պահանջելով իտալական պետութենէն փակել ԱՆՉԱ-ի Հոմի գրասենեակը, որ կը դիրացներ Միջին Արեւելքի հայոց փոխադրումը դէպի Ա.Մ.Ն.:

22 ՕԳՈՍՏՈՍ 1981

Պայթում Փարիզի մէջ յունական ճամբորդական ընկերութեան մը գրասենեակին առջեւ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Հոկտեմբեր Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը, զգուշացնելով յունական պետութիւնը, որ ԱՆՉԱ-ին թոյլ չտայ յունական հողի վրայ հաստատուած իր գրասենեակին միջոցով կազմակերպել հայոց գաղթը Միջին Արեւելքէն դէպի Ա.Մ.Ն.:

15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1981

Պայթում Քոփենհակընի մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ՝ խլելով 2 վիրաւոր եւ գրասենեակը նիւթական ծանր վնասներու ենթարկելով: Երկրորդ ռումբ մը կը վնասագերծուի: Պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Յակոբ Տարագճեան Քոմանտօ»ն:

16 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1981

Պայթում Թեհրանի մէջ Զուիցերիոյ դեսպանատան օտարներու հարցերու գրասենեակին դէմ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ արարքին պատասխանատուութիւնը:

24 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1981

Փարիզի մէջ Թուրքիոյ հիւպատոսարանին 16 ժամ գրաւումը եւ մօտաւորապէս 60 հոգիներու պատանդառումը՝ ներկայացնելով քաղաքական պահանջներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Եղիա Քէշիշեան Անճնասպանական Քոմանտօ»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը այս գործողութեան, որ մկրտուած էր «Վան» անունով: Գրաւման ընթացքին զինեալ բախում տեղի կ'ունենայ քոմանտոյի անդամներուն եւ հիւպատոսարանի ապահովութեան թուրք պահակներուն ու գլխաւոր հիւպատոսին միջեւ, որուն հետեւանքով կը սպաննուի թուրք պահակներէն Դենմալ Էօզենը եւ կը վիրաւորուին գլխաւոր հիւպատոս Ինալ Գայան եւ քոմանտոյէն Վազ-

Turks in Paris Seized, Then Released



By FRANK J. PRIAL
Special to The New York Times

PARIS, Friday, Sept. 25 — Four armed Armenian nationalists seized the Turkish Consulate here yesterday and threatened to kill more than 20 people they had taken hostage. But the gunmen — whose number was reduced to three after one was wounded in the takeover — surrendered early today, apparently without harming any of their captives.

The gunmen had demanded that all Armenian political prisoners be released from Turkish jails within 12 hours.

A Turkish security guard was killed in the takeover, which began at about 11 A.M. with the gunmen charging into the consulate. Besides the gunmen, two other people were wounded — Vice Consul Kaya Inal and a French security guard. All three were removed to hospitals before the surrender.

'We Will Not Negotiate'

As the deadline passed shortly before midnight, an extension was announced. The French police were in contact with the gunmen through an open telephone line.

The Turkish Ambassador to France, Adnan Bulak, said in a statement: "We will not negotiate with terrorists. That is Turkish Government policy."

A spokesman at the embassy said that there were "extreme right- and extreme left-wing political prisoners" in Turkey but that none were listed as Armenians. He added that the attack was "purely a French affair."

The gunmen, who said they were members of an organization called the Secret Army for the Liberation of Armenia, had threatened to blow up the consulate building and everyone inside if the French police tried to intervene. Turkish sources had first estimated the number of hostages at 42 — 40 of them Turkish and two French — but the French police later put the number at 23.

The Secret Army has claimed responsibility for more than 100 attacks, bombings and assassinations of Turkish diplomats around the world. Last March, two Turkish Embassy officials here were killed by gunmen who said they were members of the extremist group.



Police officers escorting one of the four gunmen, at left, who seized the Turkish Consulate in Paris yesterday. He surrendered after being wounded in the takeover. More than 20 people were taken hostage at the consulate.



Turkish security guard's body and freed a 3-year-old child.



The consulate, a nine-story building on the Boulevard Haussmann, not far from the Arc de Triomphe, was surrounded by dozens of French policemen a few minutes after it was seized. Sharpshooters took up positions on buildings opposite the consulate, and the area was cordoned off by riot policemen, causing huge traffic jams. Several buildings adjoining the consulate were evacuated.



In their Beirut communique, written in French and signed "Suicide Commandos of Yeghia Kechichian," the Armenian extremists also demanded that Armenians living in Turkey be given "official guarantees allowing them freedom of movement and expression." They also proposed that cultural institutions in Turkey be visited by international agencies to check on their activities.

Many occupants of the building escaped shortly after it was seized, taking advantage of ladders that were raised to second-floor windows when the police arrived on the scene.

One of them, who said he had witnessed the attack, related that when the gunmen rushed into the building, their leader had shouted "Don't move!" in French to a group of people gathered on the first floor.

The witness said that a guard fired at the leader and that the gunman fired five or six shots in return. The witness said he locked the door of his office and escaped, using the police ladders.

The Armenian group seeks to avenge the mass killing of their people by Turks during World War I.

The gunman wounded in yesterday's attack was carried out on a stretcher about an hour after the raid. "I demand political refugee status!" he shouted before being placed into an ambulance. As he was driven away, one of the attackers could be seen at a second-floor window holding a pistol to the head of one of the hostages.

Vice Consul Is Freed

Vice Consul Inal was apparently wounded seriously. He was freed by the gunmen at 7:15 P.M., and was treated on the front steps of the consulate for 30 minutes before being taken to a hospital. The gunmen also turned over the

The Turkish prisoners whose release the gunmen demanded were said to include two clergymen and five Turkish and five Kurdish "revolutionary fighters." The demands were contained in messages from the gunmen in the consulate and in a statement attributed to the Secret Army and delivered to the Reuters office in Beirut.

'Suicide Commandos'

The guerrillas in Paris sent a Turkish official out of the consulate to give the police a list of their demands. Later, a woman appeared at a second-floor window and tossed down a folded sheet said to contain additional demands.

«Վան» գործողութեան մասին օտար մամուլի արձագանգներէն փոքր մաս վը, առնուած «Յայաստան» պաշտօնաթերթի թիւ 17-18, Յունուար 1982-ի համարէն:

գէն Սիալեանն ու Յակոբ Ճուլֆայեանը: 21 Յունուար 1984-ին չորս մարտիկները կը դատապարտուին եօթը տարուան ազատազրկման: «Վան» գործողութեան մարտիկներէն երեքը 5 Օգոստոս 1986-ին ազատ կ'արձակուին եւ կը վերադառնան Լիբանան, մինչ Արամ Պասմաճեան բանտի ճնշիչ մթնոլորտին չդիմանալով անձնասպան կ'ըլլայ 12 Ապրիլ 1985-ին: Քոմանտօն ունէր կարգ մը պահանջներ՝ ազատ արձակումը թրքական բանտերուն մէջ արգելափակուած հայ, թուրք եւ քիւրտ քաղբանտարկեալներու, որոնցմէ են Պոլսոյ Կետիկփաշայի աւետարանական եկեղեցոյ հաղորդական անդամ, 25 Մարտ 1981-ին ձերբակալուած Հրանդ Կիզիլեանը [որ քանի մը ամիս յետոյ ազատ կ'արձակուի] եւ Հայր Մանուէլ վրդ. Երկաթեանը [ճանչցուած նաեւ Տէմիրճեան եւ Էլտէմիր], որ Երուսաղէմէն Թուրքիա բնակող իր ընտանիքին այցելելէ յետոյ կը ձերբակալուի 10 Հոկտեմբեր 1980-ին, Իսթանպուլի օդանաւակայանին մէջ: Ըստ թրքական լրատուութեանց՝ Մանուէլ վարդապետէն զրաւուած նիւթերուն մէջ էին քարտէսներ, որոնք Թուրքիոյ արեւելեան շրջանները ցոյց կու տային իբրեւ «մէկ մասը հայկական հանրապետութեան

Paris Turkish Consulate Seized

By Edward Cody
Washington Post Foreign Service
PARIS, Sept. 24—An Armenian "suicide squad" shot and killed a security guard and seized more than a score of hostages in the Turkish consulate in Paris today, threatening to execute the captives unless Turkish authorities release a number of jailed Armenians.

In a statement in Ankara, the Turkish government refused to negotiate the gunmen's demands and said it was counting on France for the hostages' safety. The terrorists' deadline for a response, 11 p.m. (5 p.m. EDT), came and went with no sign from the surrounded consulate that the hostages were being killed, and a standoff continued into the night, with police in bulletproof vests standing by and the gunmen occasionally opening windows and peering over the balcony.

Responsibility for the operation was claimed by the Secret Armenian Liberation Army, a shadowy terrorist group that has mounted a series of attacks against Turkish diplomats in Europe and the Middle East in the last half-dozen years. The group seeks to call attention to Armenian demands for national identity and a return to the ancient Armenian homeland.

"We are trying to liberate the Armenian territory occupied since the genocide of 1915," said Ara Toranian, a spokesman for the group who was interviewed by French television. "A million and a half people were massacred in the 1915 genocide, and no one spilt any tears over us then."

The spokesman was referring to the Turkish government campaign

against Armenian nationalists shortly after the fall of Ottoman rule. Since then, Armenian refugees have scattered across the Middle East, Europe and the United States, doggedly preserving their language, culture and, in some cases, dreams of revenge against the Turks.

The Secret Armenian Liberation Army, which reflects the yearning for revenge as well as the drive for national recognition, first surfaced in Beirut in the early 1970s. It has been blamed for a dozen killings of Turkish officials and scores of bombings of Turkish airlines and tourism offices in Europe since 1975. In France alone, five diplomats have been killed, including two gunned down on a Paris street last March.

Today's operation began shortly before noon, when four gunmen burst into the Turkish consulate, which also houses the Turkish culture center here, on Boulevard Haussmann near the Champs Elysees business district.

French police said a Turkish security guard, identified by Turkish sources as Cemal Ozren, was badly wounded by a bullet when he tried to resist the takeover.

Released about six hours later to a police medical team, he died shortly afterward in a Paris hospital, police announced.

At the same time, a young terrorist clad in blue jeans and a heavy sweater came outside holding his wounded shoulder and turned himself over to police, demanding that he be treated as a "political prisoner." As he was escorted into a police car, he held up his good arm and bashed a V-sign to photographers. Police said he was wounded by a

French police guard who exchanged fire with the terrorists soon after they burst into the building.

Half an hour later, Turkish Vice Consul Kaya Inal, 43, was released to police custody with what a Turkish Embassy spokesman described later as a serious chest wound. After another half-hour, a 3-year-old child was held up to an open window by a gunman who, after speaking with police below on the sidewalk, led the child down an inside stairway and into the arms of waiting police officers.

The child had apparently been taken inside by parents with business in the consulate. A police spokesman said the child's departure left about 25 hostages inside the building, guarded by three remaining terrorists equipped with pistols and at least one rifle and one submachine gun.

In the meantime, police negotiating in Armenian over an electric bullhorn had persuaded the gunmen to allow about 70 persons to leave other floors of the elegant, eight-story office building.

The Turkish consulate and cultural center occupy only the second floor and as the standoff dragged on, its windows formed a row of brightly lit squares in the otherwise darkened building.

A spokesman for the Turkish Embassy, which is in a separate building, said there are no Armenian political prisoners in Turkey as such.

"We have in our prisons extreme rightist prisoners and extreme leftist prisoners," he said. "We also perhaps have some Turkish political prisoners of Armenian origin. But there are no Armenian political prisoners."

"VAN OPERATION" : A POLITICAL VICTORY. HOSTAGES LIBERATED FOR HUMANITARIAN REASONS

Turk Envoys in Paris Held by Armenians

From Times Wire Services

PARIS—Armenian "suicide commandos" seized about 40 hostages in the Turkish consulate in Paris today and threatened to kill them unless Armenian political prisoners and others are freed from Turkish jails and flown to France.

One of the four commandos and a security guard were wounded during the takeover, and several hours after the siege began the wounded commando surrendered to police for treatment and requested "political status." The remaining commandos also freed the wounded security guard.

The 40 hostages included a vice consul and a deputy consul, six other Turkish officials and about 30 people who were in the visa section of the large building on Boulevard Haussmann near the Arc de Triomphe, according to witnesses who managed to escape in the initial confusion.

Children Also Seized

A number of children were also reported among the hostages.

A spokesman at the Turkish Embassy said "the policy of the Turkish government always has been not to negotiate with terrorists." He said "extreme left and extreme right" political prisoners were in Turkish prisons but it was not known if any were of Armenian ancestry.

The gunmen, armed with pistols and at least one hand grenade, said when they took over the consulate they would blow it up if French forces tried to intervene and set a deadline of 11 p.m. Paris time for their demands to be met.

The guerrillas said they were "suicide commandos" of the Secret Army for the Liberation of Armenia.

Messages Delivered

Messages dropped by the guerrillas and a statement issued by their organization in Beirut said "all the hostages inside the consulate will be executed" unless the demands are met, and that the building "and all the people inside" will be blown up if French forces try to intervene.

On several occasions women from among the hostages were allowed to throw scribbled messages out the windows. Police, who picked them up, refused to reveal their contents.

Police said the Armenian group is the main underground nationalist faction seeking to avenge the mass murder of Armenians in Turkey during World War I.



ARAM HASMAJIAN

«Վան» գործողութեան մասին օտար մամուլի արծազանգներն փոքր մաս վը, առնուած «Հայաստան» պաշտօնաթերթի թիւ 17-18, Յունուար 1982-ի համարէն:

ըր»: Հայր Սուրբը 18 Մարտ 1983-ին 14 տարուայ բանտարկութեան եւ 4 տարի ներքին արտորի կը դատապարտուի Թուրքիոյ ազգային շահերուն վնասած ըլլալու յանցանքով. ան 18 Մայիս 1986-ին ազատ կ'արձակուի:

3 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1981

Երեք պայթումներ Ժընեւի կեդրոնական նամակատան եւ Արդարադատութեան Պալատին առջեւ, վիրաւորելով մէկ հոգի եւ նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

25 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1981

Հոռմի մէջ Թուրքիոյ դեսպանատան երկրորդ քարտուղար Կեօքպէք Էրկենեքոնը կ'ենթարկուի զինեալ յարձակումի եւ թէթելօրէն կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «24 Սեպտեմբեր 1981 Անձնասպանական Քոմանտօ»ն կը ստանձնէ արար-

քին պատասխանատուութիւնը, իսկ իր անդամներէն մին կը վիրաւորուի, սակայն կը յաջողի փախուստ տալ:

25 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1981

Պայթում Փարիզի Շանգէլիզէ պողոտային վրայ գտնուող «Ֆուքէթ» բարձրորակ սրճարանին առջեւ՝ վիրաւորելով 3 պաշտօնեաներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ այս արարքին պատասխանատուութիւնը: Այս կազմակերպութիւնը հիմնուած է 24 Սեպտեմբեր 1981-ին, Փարիզի մէջ՝ հիմնական նպատակ ունենալով «Վան» գործողութեան պատճառաւ ձերբակալուած չորս ազատամարտիկներուն ազատ արձակումը:

26 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1981

Պայթում Փարիզի Շանգէլիզէ պողոտային վրայ գտնուող «Լէօ Տրակսթոր» բարձրորակ խանութին առջեւ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

27 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1981

Երկու պայթումներ Փարիզի «Ռուասի» օդանաւակայանի ինքնաշարժներու կառատան եւ նոյն օդանաւակայանի խճողուած սանդուխի մը մօտ գտնուող աղբամանի մը մէջ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

28 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1981

Պայթում Փարիզի խճողուած շարժապատկերասրահի մը մէջ՝ վիրաւորելով 3 պաշտօնեաներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

29 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1981

Ոստիկանութիւնը կը քակէ 2 լարուած ռումբեր, որոնք զետեղուած էին Ժընեւի դրամատուներէն մէկուն մօտ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

3 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1981

Պայթում Մատրիտի մէջ գուիցերիական «Սուիս Էր» օդանաւային ընկերութեան գրասենեակին առջեւ՝ վիրաւորելով 3 հոգի ու պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «9 Յունիս Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

5 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1981

Պայթում Փարիզի «Կար տը Լիոն» երկաթուղիի կայարանին մէջ՝ մէկ հոգի վիրաւորելով եւ նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը միշտ հերքած է իր

կապը «Օրլի Խմբակ»ին հետ: Այս խմբակը կը սպառնայ ֆրանսական թիրախներ հարուածել եթէ ֆրանսական պետութիւնը «Վան» գործողութեան ձերբակալուած չորս անդամներուն վիճակը չբարելաւէ: Խմբակն իր յետագայ յայտարարութիւններով կը պահանջէ նաեւ ազատ արձակումը Օրլի օդանաւայանին մէջ 11 Նոյեմբերին ձերբակալուած, Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի անդամ, կիպրական կեղծ անցագիրով Տիմիթրիու Ճիորճիու ճանչցուած, բուն անունով Մոնթէ Մելքոնեանին, որ «Օրլի Խմբակ»ի շարք մը զինուորական գործողութեանց միջոցաւ գործադրած ճնշումներէն ետք ազատ կ'արձակուի:

12 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1981

Երեք պայթումներ Պէյրութի Մանարայի շրջանին մէջ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան գրասենեակին, «Վերտէօն» պողոտային վրայ Ֆրանսայի դեսպանատան մշակութային կեդրոնին եւ Ֆրանսայի հիւպատոսին տան դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

13 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1981

Չեռնառումներով յարձակում Փարիզի «Փերեֆերիք» պողոտայի Շարանթին կամուրջին մօտ ֆրանսական ոստիկանական ինքնաշարժի մը վրայ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութիւն»ը [երբեմն «Օրլի Խմբակ» անունով ալ գործող] կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

14 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1981

Պայթում Փարիզի «Էյֆել» աշտարակին մօտակայ, Սէն գետին վրայ գտնուող, զբօսաշրջիկներ պտտցընող “Vedette de Paris” նաւին վրայ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

15 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1981

Չորս պայթումներ Լիբանանի Ճիւնիի շրջանին մէջ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան գրասենեակին, Տորայի շրջանին մէջ «Լիպանօ-Ֆրանսէզ» դրամատան, Պուրճ Համմուտի «Իւնիոն Նասիոնալ տը Փարի» դրամատան եւ Չուք Մքայէլի մէջ «Ֆրանսապանք» դրամատան դէմ [վերջինը կը վնասազերծուի]: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

15 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1981

Պայթում Փարիզի «Մաք Տոնալտս» ճաշարանին դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

16 ՆՈՅՏԵՄԲԵՐ 1981

Պայթում Փարիզի «Կար տը լ'Էսք» [«Արեւելեան Կայարան»] երկաթուղիի կայարանի պայուսակներու բաժինին մէջ՝ վիրաւորելով 2 հոգի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ

«Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ արարքին պատասխանատուութիւնը՝ պահանջելով ֆրանսական բանտերէն ազատ արձակել Մոնթ Մելքոնեանը, «Վան» գործողութեան 4 անդամներն ու «Հայկական Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ի անդամ Հրայր-Մաքս Քիլինճեանը:

21 ՆՈՅԵՄԲԵՐ 1981

Երկու պայթումներ Թեհրանի մէջ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան գրասենեակին եւ Ֆրանսայի դեսպանատան դէմ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

12 ՅՈՒՆՈՒԱՐ 1982

Պայթում Ժընեւէն 25 քլմ. հեռաւորութեամբ Նիոնի [Չուիցերիա] լուցկիի գործարանի մը դէմ: Պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Չուիցերիա 15 Կազմակերպութիւն»ը, որ կը պահանջէ Ժընեւի մէջ բանտարկուած Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի անդամ Մարտիրոս Ժամկոչեանի ազատ արձակումը: Ժամկոչեան 19 Դեկտեմբեր 1981-ին դատապարտուած էր 15 տարուան բանտարկութեան:

14 ՅՈՒՆՈՒԱՐ 1982

Պայթում Թորոնթոյի մէջ Թուրքիոյ հիւպատոսարանին առջեւ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ այս արարքին պատասխանատուութիւնը:

17 ՅՈՒՆՈՒԱՐ 1982

Երկու ինքնաշարժներու պայթումներ Ժընեւի մէջ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Չուիցերիա 15 Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ այս արարքին պատասխանատուութիւնը:

17 ՅՈՒՆՈՒԱՐ 1982

Պայթում Փարիզի մէջ ֆրանսական «Եւրոպայի օֆ Պէնքս օֆ Փարիզ» [Union of Banks of Paris] դրամատան դէմ: «Քրետի Լիոնէ» դրամատան առջեւ զետեղուած ռումբ մը կը չեզոքացուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ այս արարքներուն պատասխանատուութիւնը:

19 ՅՈՒՆՈՒԱՐ 1982

Պայթում Փարիզի Համագումարներու Պալատին [«Փալէ տէ Գոնկրէ»] մօտ գտնուող ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

21 ՅՈՒՆՈՒԱՐ 1982

Պայթում Օրլի օդանաւակայանի թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային

ընկերության գրասենեակին առջեւ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

21 ՅՈՒՆՈՒԱՐ 1982

Պայթում Փարիզի «Փորթ Մայօ» կայարանին մէջ՝ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան ճամպրուկներու բաժինին դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

26 ՅՈՒՆՈՒԱՐ 1982

Պայթում Փարիզի Ազգային Դրամատան առջեւ՝ նիթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

26 ՄԱՐՏ 1982

Պայթում Պէյրութի հայկական շրջաններուն մէջ թրքական շարժանկարներ ցուցադրող սրահի մը մէջ՝ 2 սպանեալ եւ աւելի քան 16 վիրաւոր խլելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին կը վերագրուի արարքին պատասխանատուութիւնը:

8 ԱՊՐԻԼ 1982

Մահափորձ Օքքաուայի [Գանատա] մէջ Թուրքիոյ դեսպանատան առեւտրական կցորդ Քանի Կիւնկէօրի դէմ, որ ուսէն եւ ոտքէն վիրաւորուելով՝ կիսովին կ'անդամալուծուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Չաւէն Արէթեան Քոմանտօ»ն կը ստանձնէ պատասխանատուութիւնը: Այս գործողութեան պատճառով 4 հայեր կը ձերբակալուին 12 Մարտ 1984-ին Գանատայի մէջ, ապա 3 տարի ետք, տարբեր թուականներու, չորսն ալ ազատ կ'արձակուին:

19 ԱՊՐԻԼ 1982

Երկու պայթում Վիեննայի մէջ Ֆրանսայի դեսպանատան եւ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան գրասենեակին առջեւ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ արարքին պատասխանատուութիւնը:

24 ԱՊՐԻԼ 1982

Պայթում Տորթնունտի [Արեւմտեան Գերմանիա] մէջ, որուն հետեւանքով կարգ մը թուրքերու առեւտրական ունեցուածքները նիթապէս կը վնասուին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Նոր Դիմադրութիւն» կազմակերպութիւնը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

10 ՄԱՅԻՍ 1982

Երկու պայթումներ Ժընեւի մէջ դրամատուներու առջեւ՝ նիթական ծանր վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Աշխարհի Պատժիչ Կազմակերպութիւն»ը [World Punishment Organization] կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

26 ՄԱՅԻՍ 1982

Պայթում Լոս Անճելեսի մեջ «Սուիս Պենթինկ Քորփորեյշըն» հաստատության դեմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին կը վերագրուի արարքին պատասխանատուութիւնը:

30 ՄԱՅԻՍ 1982

Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի համակիր Ժողովրդային Շարժումի [ապագային կոչուեցաւ Հայկական Ժողովրդային Շարժում] անդամ 3 ամերիկահայերու ձերբակալութիւն Ա.Մ.Ն.-ի մեջ: Անոնք կ'ամբաստանուէին Լոս Անճելեսի օդանաւայանին մեջ գանատական «Էր Գանատա» օդանաւային ընկերութեան ապրանքներու փոխադրութեան բաժինի շէնքին առջեւ այդ օրը ռումբ գետեղելու յանցանքով, որ պայթելէն առաջ կը չեզոքացուի: Ականահարման նպատակն էր ճնշում բանեցնել գանատական պետութեան վրայ, որպէսզի վերջինս ազատ արձակէ 18 եւ 20 Մայիսին Գանատայի մեջ ձերբակալուած 3 հայերը, որոնք Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի համակիր Հայկական Ժողովրդային Շարժումի Գանատայի մասնաճիւղին «Հայաստան - Ազատ Հայ» պաշտօնաթերթը կը հրատարակէին: Ձերբակալուածները չորս ամիս ետք Լոս Անճելեսի մեջ ազատ կ'արձակուին՝ բարձր երաշխագիներ վճարելով:

1 ՅՈՒՆԻՍ 1982

Հոլանտայի Ռոթերտամ քաղաքին մեջ Թուրքիոյ գլխաւոր հիւպատոս Բենալէթթին Տէմիրէլը յարձակումի ենթարկուելով կը վիրաւորուի, յարձակող Բենիամին Էվենկիլեանը կը ձերբակալուի ու 6 տարուան բանտարկութեան կը դատապարտուի: Ան ազատ կ'արձակուի Փետրուար 1986-ին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Կարմիր Բանակ»ը կը ստանձնէ արարքին պատասխանատուութիւնը:

21 ՅՈՒՆԻՍ 1982

Պայթում Փարիզի Սէն Սերէն շրջանին խճողուած սրճարանի մը մեջ [«Բաֆէ Փարիզիէն»]՝ վիրաւորելով 16 հոգիներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը, յայտարարելով որ ֆրանսական կառավարութիւնը «Վան» գործողութեան անդամներուն քաղաքական ապաստան-տալի վիճակ [political assylum] շնորհելու իր խոստումը չյարգելու պատճառով կատարուած է պայթումը:

26 ՅՈՒՆԻՍ 1982

Պայթում Փարիզի «Սէն Ժերմէն» սրճարանին մեջ [pub Saint Germain]՝ վիրաւորելով 2 հոգի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը: 31 Յուլիս 1982-ի յայտարարութեամբ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կոչ կ'ուղղէ «Օրլի Կազմակերպութեան», որ դադրեցնէ ֆրանսական հաստատութեանց դէմ գործողութիւնները եւ կը գուժէ մահը «Օրլի Կազմակերպութեան» անդամներէն Փիէր Կիլիմեանի, որ պատահած էր 3 Յուլիս 1982-ին՝ ռումբի մը պատրաստութեան ատեն պատահած



Փիէր Կիլիմեան

պայթիւնով: 5 Օգոստոս 1982 թուականը կրող իր ցաւակցական հեռագիրին մէջ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը յիշէ, թէ նահատակ Փիէր Կիլիւմեան շատ գործողութիւններու կողքին մասնակցած է 5 Օգոստոս 1980-ին Լիոնի մէջ Թուրքիոյ հիւպատոսարանին վրայ յարձակման եւ 4 Մարտ 1981-ին Փարիզի մէջ թուրք երկու դիւանագետներու սպանութեան:

7 ՕԳՈՍՏՈՍ 1982

Յարձակում Թուրքիոյ մայրաքաղաք Անգարայի «Էսէնպողա» միջազգային օդանաւակայանի ուստիկանատան վրայ: Չինեալ բախումներուն ընթացքին ապահովական ոյժերէն եւ ներկայ գտնուողներէն 9 հոգի կը մահանայ [որոնցմէ էր Անգարայի ապահովութեան փոխ-տնօրէն Համտի Եահեաօղլուն, որ կը վիրաւորուի եւ հիւանդանոցին մէջ կը մահանայ]: Կ'ըլլան նաեւ 82 վիրաւորներ: Յարձակող-



Զօհրապ Սարգիսեան

ներէն կը նահատակուի Զօհրապ Սարգիսեանը, իսկ ծանր վիրաւոր վիճակի մէջ կը ձերբակալուի Լեւոն Էքմէքճեանը, որ թրքական զինուորական դատարանի ձեռակալ դատավարութենէն ետք 7 Հոկտեմբերին մահուան կը դատապարտուի, իսկ 29 Յունուար 1983-ին կախաղան կը հանուի: «Կարին» անունով մկրտուած այս գործողութեան պատասխանատուութիւնը կը ստանձնեն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Խրիմեան Հայրիկ Անճնասպանական Քոմանտօ»ն եւ «Նահատակ Փիէր Կիլիւմեան Անճնասպանական Քոմանտօ»ն: Զօհրապ Սարգիսեանը թրքական հողերուն վրայ առաջին հայ նահատակն էր, ուստի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը 7 Օգոստոսը կը յայտարարէ Հայ Նորագոյն Չինեալ Ազատագրական Պայքարի Նահատակներու Օր:



Լեւոն Էքմէքճեան

մկրտուած այս գործողութեան պատասխանատուութիւնը կը ստանձնեն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Խրիմեան Հայրիկ Անճնասպանական Քոմանտօ»ն եւ «Նահատակ Փիէր Կիլիւմեան Անճնասպանական Քոմանտօ»ն: Զօհրապ Սարգիսեանը թրքական հողերուն վրայ առաջին հայ նահատակն էր, ուստի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը 7 Օգոստոսը կը յայտարարէ Հայ Նորագոյն Չինեալ Ազատագրական Պայքարի Նահատակներու Օր:

8 ՕԳՈՍՏՈՍ 1982

Ռումբի չէզոքացում Փարիզի մէջ հեռաձայնի կեղրոնի մը մօտ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրի Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

8 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1982

Աթէնքի մէջ, Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի համակիր Հայկական Ժողովրդային Յեղափոխական Շարժումի [ապագային կոչուեցաւ Հայկական Ժողովրդային Շարժում] անդամ Գառնիկ Վահրատեան իր բարեկամ Վահիկ Խոտավերտեանին հետ մոթորսիքով գործէն տուն վերադարձի ատեն ձեռնառումքով յարձակումի կ'ենթարկուի, որուն պատճառաւ կը մահանայ Գառնիկ Վահրատեանը եւ կը ձերբակալուի ապա ազատ կ'արձակուի Վահիկ Խոտավերտեանը: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կ'ամբաստանէ թրքական գաղտնի գործակալութիւնը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի համակիրները աշխարհի չորս կողմը սպաննելու յանցանքով, ինչպէս սպանութիւնները Ալմէլոյի [Հոլանտա, ուրիշ տեղ կը յիշուի Իւթրէխք քաղաքը] մէջ լոյս տեսնող «Պայքար»

ամսագրի խմբագիր Նուպար Եալըմեանին [թրքահայատակ, ճանչցուած նաեւ Ռեշօ Եալըմ անունով] 5 Նոյեմբեր 1982-ին եւ Պէյրութի մէջ Մինաս Սիմոնեանին՝ 24 Դեկտեմբեր 1982-ին եւ դարձեալ Պէյրութի մէջ՝ Հ.Ա.Հ. Գ.Բ.-ի համակիր Յակոբ Տարագճեան Բարեսիրական Միութեան հիմնադիր Կարապետ Փաշապէգեանին՝ 12 Մարտ 1983-ին:



Կարապետ Փաշապէգեան

22 ՅՈՒՆՈՒԱՐ 1983

Չեռնառունքերով յարձակում Փարիզի մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին վրայ՝ նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը «Նահատակներ Գառնիկ Վահրատեանի եւ Մինաս Սիմոնեանի անուան Անձնասպանական Խմբակ»ին անունով կը ստանձնէ «Շապին Գարահիսար» մկրտուած գործողութեան պատասխանատուութիւնը, որու ընթացքին կը ձերբակալուի ազատամարտիկ Աբրահամ Թովմասեանը: 7 Յուլիս 1983-ին դատարանը զայն 30 ամսուայ բանտարկութեան կը դատապարտէ: Ան ազատ կ'արձակուի 8 Յունուար 1985-ին:

22 ՅՈՒՆՈՒԱՐ 1983

Փարիզի Օրլի օդանաւակայանին մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան կրպակին [counter] առջեւ տեղադրուած ռումբի չեզոքացում: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին կը վերագրուի ռումբի զետեղման արարքը:

2 ՓԵՏՐՈՒԱՐ 1983

Պայթում Պրիսպէլի մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին առջեւ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Նոր Դիմադրութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

28 ՓԵՏՐՈՒԱՐ 1983

Ռումբի չեզոքացում Լիսպսէմպուրկի մէջ Թուրքիոյ դիւանագիտական առաքելութեան քով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հայկական Նոր Դիմադրութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

28 ՓԵՏՐՈՒԱՐ 1983

Պայթում Փարիզի Օփերայի շրջանին մէջ թրքական «Մարմարա» ճամբորդական գրասենեակին առջեւ, որու քարտուղարուին՝ Ռընէ Մորէնը կը մահանայ, 4 հոգի կը վիրաւորուի եւ նիւթական ծանր կորուստներ կ'ըլլան: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Լեւոն Էքմէքճեան Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:


24 ՄԱՅԻՍ 1983

Երկու պայթումներ Պրիսպէլի մէջ Թուրքիոյ դեսպանատան գրասալոնի-

կութեան գրասենեակին եւ թրքական «Մարմարա» ճամբորդական գրասենեակին առջեւ՝ վերջինին պարագային գրասենեակին իտալացի տնօրէնին վիրաւորուիլը պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Փիէր Կիլիմեան Խմբակ»ը կը ստանձնէ «Մարդաբազմա Գործողութեան» պատասխանատուութիւնը:

16 ՅՈՒՆԻՍ 1983

Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Լեւոն Էքմէքճեան Խմբակ»ը կ'իրականացնէ «Յակոբ Յակոբեան Գործողութիւն»ը՝ յարձակում գործելով Պոլսոյ աշխարհահռչակ «Ծածկած Շուկայ»ին մէջ, ուր անձնասպանական գործողութեամբ մը իր վերջին ձեռնառումը պայթեցնելով կը նահատակուի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մարտիկ Սկրտիչ Մատարեանը: Գործողութեան ընթացքին կը սպաննուի 3 եւ կը վիրաւորուի 22 հոգի:



Սկրտիչ Մատարեան

11 ՅՈՒՆԻՍ 1983

Պայթում Պէյրութի մէջ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան գրասենեակին դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

14 ՅՈՒՆԻՍ 1983

Պելճիքայի մէջ Թուրքիոյ դեսպանատան վարչական գործերու կցորդ Տուրսուն Աքսոյը կը սպաննուի իր բնակարանին մօտ: Հ.Ա.Հ.Գ.Բ.ը, «Հայկական Յեղափոխութեան Արդարութեան Մարտիկներ»ն ու «Հայ Յեղափոխական Բանակ»ը միաժամանակ կը ստանձնեն արարքին պատասխանատուութիւնը: Ըստ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին, այս գործողութիւնը պատասխանն է պելճիքական իշխանութեանց ազդարարութեան, թէ անոնք «անգթօրէն պիտի հետապնդեն նման գործողութիւններու հեղինակները» [«Չարթօնք» օրթ., Պէյրութ, 15 Յուլիս 1983]:

15 ՅՈՒՆԻՍ 1983

Ռումբի պայթում [ըստ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի՝ թեքնիք խանգարման պատճառաւ վաղաժամ պատահած] Փարիզի Օրլի միջազգային օդանաւակայանին մէջ թրքական «Թըրքիշ Էրլայնզ» օդանաւային ընկերութեան գրասենեակին առջեւ: Կը սպաննուին 2 թուրք, 4 ֆրանսացի, 1 ամերիկացի, 1 շուէտացի եւ կը վիրաւորուի 63 հոգի, որոնցմէ 28-ը՝ թուրքեր: Ֆրանսական կառավարութիւնը ձերբակալութիւններ կը կատարէ: Չերբակալուածներէն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի անդամ Վարուժան Կարապետեանը կը ստանձնէ պայթումին պատասխանատուութիւնը եւ 3 Մարտ 1985-ին ցկեանս բանտարկութեան կը դատապարտուի [այս առթիւ երեւան կու գայ «3 Մարտ Կազմակերպութիւն»ը], իսկ Սոնէր Նայիր կամ Սիմոն Նայիրեան 15 եւ Յովհաննէս Սեմերճի 10 տարուան բանտարկութիւն կը ստանան: Վերջինը բանտային պատիժը կրելէ ետք ազատ կ'արձակուի եւ Ֆրանսա կը մնայ: 30 Դեկ-

տեմբեր 1994-ին Միմոն Նալիբեան, իսկ 23 Ապրիլ 2001-ին Վարուժան Կարապետեան ազատ կ'արձակուին եւ Հայաստան կը հաստատուին:

15 ՅՈՒԼԻՍ 1983

Ռումբի վնասագերծում Լոնտոնի մէջ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

21 ՅՈՒԼԻՍ 1983

Երկու պայթումներ Թեհրանի մէջ Ֆրանսայի դեսպանատան եւ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան գրասենեակին առջեւ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

22 ՅՈՒԼԻՍ 1983

Պայթում Փարիզի Շանզելիզէ պողոտային վրայ ֆրանսական գաղտնի ոստիկանութեան ինքնաշարժի մը՝ վիրաւորելով 3 ոստիկաններ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

24 ՅՈՒԼԻՍ 1983

Պայթում Թեհրանի մէջ Ֆրանսայի դեսպանատան առետրական բաժնի գրասենեակին դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

31 ՅՈՒԼԻՍ 1983

Թեհրանի մէջ ֆրանսացի դիւանագետի մը առեւանգումը, ապա՝ ազատ արձակումը: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը: Առեւանգիչները կը խնայեն անոր կեանքը, սակայն կ'ազդարարեն Ֆրանսան, որ յաջորդին պիտի չխնայեն:

7 ՕԳՈՍՏՈՍ 1983

Պայթում Թեհրանի մէջ Ֆրանսայի դեսպանատան գործակատար Եգիպտոսի ներկայացուցչութեան դէմ՝ նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

10 ՕԳՈՍՏՈՍ 1983

Պայթում Թեհրանի մէջ Ֆրանսայի դեսպանատան պատկանող ինքնաշարժի մը մէջ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

11 ՕԳՈՍՏՈՍ 1983

Պայթում Պէյրութի մէջ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան

գրասենեակին դեմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

17 ՕԳՈՍՏՈՍ 1983

Արագահարուածներով յարձակում Թեհրանի մէջ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան՝ Իրանի եւ Աֆղանիստանի ներկայացուցիչ Ժան-Բլոտ Էլիւարի վրայ, երբ ան ինքնաշարժ կը վարէր: Էլիւար կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

18 ՕԳՈՍՏՈՍ 1983

Վնասազերծում ռումբի մը, որ զետեղուած էր Թեհրանի մէջ Ֆրանսայի դեսպանի պահակի ինքնաշարժի վառելանիւթի շտեմարանին տակ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

18 ՕԳՈՍՏՈՍ 1983

Պայթում Պէյրութի Տորայի պողոտային վրայ գտնուող, բազմազգեան ոյժերու պատկանող ֆրանսական միաւորի կեդրոնին մօտ՝ նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

25 ՕԳՈՍՏՈՍ 1983

Պայթում Արեւմտեան Պերլինի մէջ գտնուող «Ֆրանսայի Տան» մէջ, ուր կը գտնուին Ֆրանսայի հիւպատոսարանն ու ֆրանսական հիմնարկներ: Կ'իյնայ 2 սպանեալ եւ 23 վիրաւոր: Շէնքն ամբողջութեամբ կը քանդուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

25 ՕԳՈՍՏՈՍ 1983

Երկու պայթումներ Արեւմտեան Պէյրութի Մուսայթպէ շրջանը գտնուող, բազմազգեան ոյժերուն պատկանող ֆրանսական միաւորի ընդհանուր հրամանատարութեան կեդրոնին մօտ եւ Արեւելեան Պէյրութի Էշրէֆիէի շրջանին մէջ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան գրասենեակին դեմ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

7 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1983

Պայթում Թեհրանի մէջ Ֆրանսայի դեսպանատան 2 ինքնաշարժներու: Կը վիրաւորուին դեսպանատան 2 պաշտօնեաներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

17 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1983

Պայթում Պէյրութի մէջ «Լիպանօ-Ֆրանսէզ» դրամատան մասնաճիւղի մը եւ

նմբահարում ֆրանսական զորաբաժինի մը: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին կը վերագրուի պատասխանատուութիւնը:

9 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1983

Հրձիգ ռումբ մը կը նետուի Թեհրանի մէջ Ֆրանսայի դեսպանատան պատկանող ինքնաշարժէ մը ներս՝ զայն քանդելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

1 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1983


Պայթում Մարսէյի Միջազգային Առեւտրական Տօնավաճառի խորհրդային, ամերիկեան եւ արճերիական տաղաւարներուն մօտ: Կ'իյնան 1 սպանեալ եւ 26 վիրատու: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Օրլի Կազմակերպութեան», իսկ ուրիշ աղբիւրներ՝ «3 Մարտ Կազմակերպութեան» կը վերագրեն այս գործողութիւնը:

29 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1983

Չեռնատումբ մը կը նետուի եւ կը պայթի Լիբանանի մէջ Ֆրանսայի դեսպանատան առջեւ՝ պատճառելով նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին կը վերագրուի այս արարքին պատասխանատուութիւնը:

29 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1983

Յարձակում Լիբանանի մէջ Թուրքիոյ դեսպանատան վրայ. Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Վիզէն Այվազեան Անձնասպանական Խմբակ»ը կը գործադրէ «Նահատակ Խաչիկ Հաւարեան Գործողութիւն»ը, որու աւարտին անդամներէն Նշան Դանիէլեան կը յանձնուի լիբանանեան իշխանութեանց: Ան ազատ կ'արձակուի 8 Մայիս 1986-ին, ապա կրկին կը բանտարկուի: Դատը վերջնականապէս կը փակուի 11 Յունիս 1997-ին ու Դանիէլեանը ազատ կ'արձակուի:




Խաչիկ Հաւարեան



Վիզէն Այվազեան

27 ՄԱՐՏ 1984

Յարձակում Թեհրանի մէջ Թուրքիոյ դեսպանութեան մշակութային կցորդի բնակարանին վրայ՝ պատճառելով նիւթական վնասներ: Կը նահատակուի ազատամարտիկ Սուրիկ Գրիգորեան: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Կարապետ Փաշապէզեան Անձնասպանական Քոմանտօ»ն կը ստանձնէ «Նահատակ Գուրգէն Եանիգեան Գործողութեան» պատասխանատուութիւնը: Նոյն օրը հրապարակած իր հաղորդագրութեամբ, Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կ'ազդարարէ



Սուրիկ Գրիգորեան

«Թուրքիա մեկնող բոլոր օդանավերին, ինչպես նաև բոլոր զինուորական եւ տնտեսական մասնագետներին, որովհետեւ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը ոչնչացնելու է նրանց բոլոր շահերը բռնագրավ[ու]ած Արեւմտեան Հայաստանում, ինչպես նաև բուն Թուրքիայի մէջ»:

28 ՄԱՐՏ 1984

Յարձակում Թեհրանի մէջ Թուրքիոյ դեսպանութեան զինուորական կցորդի օգնական սպայ Իսմայիլ Փամուքճուի վրայ: Վերջինս ծանօթէն կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Զօհրապ Սարգիսեան Անճնասպանական Խմբակ»ը կը ստանձնէ «Նահատակ Խաչիկ Հաւարեան Գործողութեան» պատասխանատուութիւնը: Նոյն օրը հրապարակած իր հաղորդագրութեան մէջ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կ'ըսէ. *«Իսմայիլ Փամուքճուն 19/7/1983-ին թրքական ֆաշիզմից նոր թելադրանքներ ստանալու նպատակով Անգարա ճամբորդեց եւ իր վերադարձին (23/8/1983) աւելի լայնատարած Հակահայ աշխատանքի անցաւ»:*

28 ՄԱՐՏ 1984

Յարձակում Թեհրանի մէջ Թուրքիոյ դեսպանատան առաջին քարտուղար Հասան Սերվեթ Օքթեմի վրայ: Վերջինս կը վիրաւորուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Լեւոն Էքմէքճեան Անճնասպանական Խմբակ»ը կը ստանձնէ «Նահատակ Վիզէն Այվազեան Գործողութեան» պատասխանատուութիւնը: Նոյն օրը հրապարակած իր հաղորդագրութեանը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կ'ըսէ. *«... արեան գնով ազատագրելու ենք մեր Հայրենիքը կայսերապաշտական եւ թրքական ֆաշիստ ճիրաններից»:*

28 ՄԱՐՏ 1984

Յարձակում Թեհրանի մէջ Թուրքիոյ դեսպանատան պաշտօնեայ, առեւտրական Իսիք [Աշքք] Եանտըրի ինքնաշարժին վրայ՝ ծանօթէն վիրաւորելով զայն եւ տիկինը՝ Սաատիյէթ Եանտըրը [որ նոյնպէս դեսպանատան պաշտօնեայ է]: Յետագային Իսիք Եանտըր կը մահանայ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Սուրիկ Գրիգորեան Անճնասպանական Խմբակ»ը կը ստանձնէ «Նահատակներ Խաչիկ Հաւարեան եւ Վիզէն Այվազեան Գործողութեան» պատասխանատուութիւնը:

Վերոյիշեալ երեք գործողութիւնները կատարուեցան նոյն օրը, Թուրքիոյ վարչապետ Թիրիկիթ Էօզալի Թեհրան այցելութեան ընթացքին: 29 Մարտի իր հաղորդագրութեան մէջ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կ'ըսէ. *«Մենք կը պայքարինք արդար Հատուցում պահանջելու 1,500,000 անմեղ Հայերու արեան... նաև մեր բռնագրավուած Հողերու ազատագրման՝ ֆաշիստ Թուրքիոյ բռնագրաւող, ճշիչ ու գաղութարար լուծէն»:*

13 ՕԳՈՍՏՈՍ 1984

Պայթում Լիոնի [Ֆրանսա] երկաթուղիի Փերաշ կայարանի պայուսակներու արկղ-պահեստային բաժինին մէջ՝ վիրաւորներ եւ նիւթական վնասներ պատճառելով: Արարքը կը վերագրուի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին, թէեւ ֆրանսական կազմակերպութիւն մըն ալ կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

13 ՕԳՈՍՏՈՍ 1984

Ուումբի յայտնաբերում Լոս Անճելըսի ողիմպիական խաղերուն ընթացքին՝ թուրք մարզիկները փոխադրող հանրակառքին տակ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Նահատակ Խաչիկ Հաւարեան Խմբակ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

ՍԵՊՏԵՄԲԵՐ 1984

Պայթումներ Թեհրանի մէջ Թրքական Կառուցումի Ընկերութեան [Turkish Construction Firm] եւ «Սեզայ Թիւրքէշ-Ֆեւզի Աքքայա Ընկերութեան [Sezai Turkes-Fevzi Akkaya Company] դէմ: Թուրք պաշտօնեայ մը կը վիրատորուի: Այս երկու արարքներուն պատասխանատուութիւնը ստանձնող չէ եղած, բայց կասկած կայ, որ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի գործն է:

28 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1984

Երկու պայթումներ Լիբանանի Չալքայի շրջանին մէջ ֆրանսական «Էր Ֆրանս» օդանաւային ընկերութեան գրասենեակին եւ Ճիւնիի մէջ «Ֆրանսապանք» դրամատան դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ պայթումներուն պատասխանատուութիւնը եւ կը սպառնայ ֆրանսական հաստատութեանց, ուստի Ֆրանսայի կառավարութիւնը ապահովական ծայրայեղ միջոցներ ձեռք կ'առնէ:

1985-ին եւ 1986-ին, Ֆրանսայի եւ այլ երկիրներու մէջ ֆրանսական հաստատութեանց դէմ գործողութիւնները ուրիշ այլ կազմակերպութիւններ կը ստանձնեն, որոնցմէ են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Արար Եւ Միջին Արեւելքցի Քաղբանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»ը եւ «Հակախմբերիախտական Միջազգային Չոկատ»ը, նաեւ «Ալ-ժիհատ ալ-Իսլամի Կազմակերպութիւն»ը եւ «Արարական Ֆետայական Բջիջ - Յեղափոխական Գործի Արարական Համախմբում» կազմակերպութիւնը: Ասոնք ընդհանրապէս կը պահանջէին արար, հայ եւ օտար քաղբանտարկեալներու ազատ արձակումը եւրոպական բանտերէն ու կայսերապաշտութեան եւ սիոնիզմի դէմ պայքարի կոչ կ'ուղղէին: Պատասխանատուութիւն ստանձնողներուն մէջ կան նոյնպէս գերմանական «Կարմիր Բանակ»ը, «Գարիպեան Յեղափոխականներու Դաշնակցութիւն»ը, ֆրանսական «Ուղղակի Գործողութիւն» [Actione Directe] կազմակերպութիւնը, «Ազատագրութեան եւ Ընկերվարութեան Գանաքի Ճակատը» եւ այլ անուններ:

3 ՅՈՒՆՈՒԱՐ 1985

Պայթում Ֆրանսական Մամլոյ Գործակալութեան Պէյրութի գրասենեակին դէմ՝ նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին կը վերագրուի այս արարքը:

ՆՈՅՏԵՄԲԵՐ 1985 [օրը յայտնի չէ]

Պայթում Պէյրութի Մին Էլ-Ֆիլի շրջանին մէջ գտնուող «Ֆրանսապանք» դրամատան առջեւ՝ նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Մարտ Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը: 3 Մարտ 1985-ին Վարուժան Կարապետեանն ու Սոնէր Նայիրը փարիզեան դատարանի մը կողմէ

կը դատապարտուէին՝ ամբաստանուելով 15 Յուլիս 1983-ին պատահած Օրլիի պայթումին կապակցութեամբ:

7 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1985

Երկու յաջորդական պայթումներ Փարիզի հռչակատը «Կալերի Լաֆայէթ» եւ «Փրէնթան» վաճառատուներու կեդրոններուն մէջ՝ վիրաւորելով 41 անձեր: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «3 Մարտ Կազմակերպութիւն»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

3 ՓԵՏՐՈՒԱՐ 1986

Պայթում Փարիզի Շանզելիզէ պողոտային վրայ գտնուող «Բլարիճ» պանդոկի «Կալերի Բլարիճ»ին մէջ՝ 8 վիրաւորներ եւ նիւթական վնասներ պատճառելով, նաեւ ռումբի յայտնաբերում «Էյֆել» աշտարակի 3-րդ յարկի արտաքննչին մէջ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Արաբ Եւ Միջին Արեւելքի Բաղբանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»ը կը ստանձնէ ասոնց պատասխանատուութիւնը՝ Ֆրանսայէն պահանջելով ազատ արձակումը հայ եւ արաբ քաղբանտարկեալներ Վարուժան Կարապետեանի, Սիմոն Նայիրեանի, Յովհաննէս Սեմերճեանի, Ժորժ Իպրահիմ Ապտալլայի, Անիս Նազգաշի, նաեւ Իտալիոյ մէջ ձերբակալուած Ժոզեֆին Ապտօ Սարգիսի եւ Ապտալլա Մանսուրի [վերջին երկուքը Ժորժ Իպրահիմ Ապտալլայի հետ մաս կը կազմէին «Լիբանանեան Յեղափոխական Բանակի Խմբաւորում»ին - Lebanese Revolutionary Army Fraction]:

4 ՓԵՏՐՈՒԱՐ 1986

Պայթում Փարիզի լատինական թաղին [Սէն Միշել] մէջ գտնուող «Ժիլպեր Ժէօն» [Gilbert Jeunes] մեծ գրախանութիւն մէջ՝ պատճառելով 3 վիրաւորներ եւ նիւթական վնասներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Արաբ Եւ Միջին Արեւելքի Բաղբանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը՝ Ֆրանսայէն պահանջելով ազատ արձակումը հայ եւ արաբ քաղբանտարկեալներ Վարուժան Կարապետեանի, Սիմոն Նայիրեանի, Յովհաննէս Սեմերճեանի, Ժորժ Իպրահիմ Ապտալլայի եւ Անիս Նազգաշի:

5 ՓԵՏՐՈՒԱՐ 1986

Պայթում Փարիզի «Ֆրնաք» վաճառատուներու կեդրոնին մէջ՝ պատճառելով 7 վիրաւորներ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Արաբ Եւ Միջին Արեւելքի Բաղբանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը, Ֆրանսայէն մասնաւորաբար պահանջելով ազատ արձակումը հայ քաղբանտարկեալներ Վարուժան Կարապետեանի, Սիմոն Նայիրեանի եւ Յովհաննէս Սեմերճեանի:

17 ՄԱՐՏ 1986

Պայթում Լիոնէն Փարիզ ուղղուող արագընթաց գնացքի [express train] մը մէջ՝ վիրաւորելով 10 հոգի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Արաբ Եւ Միջին Արեւելքի Բաղ-

բանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

20 ՄԱՐՏ 1986

Պայթում Փարիզի Շանգէլիզէ պողոտային վրայ գտնուող «Փուան Շօ» խճողուած ծածկուած շուկային մէջ՝ 2 մահ եւ 30 վիրատուր պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Արար Եւ Միջին Արեւելքցի Քաղբանտարկեալներու Պաշտպանութեան Յանձնախումբ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

10 ՕԳՈՍՏՈՍ 1986

Երկու պայթումներ «Լիպանօ-Ֆրանսէզ» դրամատան՝ Պէյրութի արեւելեան շրջանի Տորայի մասնաճիւղին դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հակակայսերապաշտական Միջազգային Ջոկատ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը՝ Ֆրանսայէն պահանջելով ազատ արձակումը հայ, արաբ եւ օտար քաղբանտարկեալներու, մանաւանդ Վարուժան Կարապետեանի, Սիմոն Նայիրեանի, Յովհաննէս Սեմերճեանի, Ժորժ Իպրահիմ Ապտալլայի եւ Անիս Նազգաշի:

3 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1986

Երկու պայթումներ «Լիպանօ-Ֆրանսէզ» եւ «Ֆրանսապանք» դրամատուներու Պէյրութի արեւելեան շրջանի Մըքալլէս եւ Սին էլ-Ֆիլ թաղամասերու մասնաճիւղերուն դէմ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հակակայսերապաշտական Միջազգային Ջոկատ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը՝ Ֆրանսայէն պահանջելով ազատ արձակումը հայ, արաբ եւ օտար քաղբանտարկեալներու, մանաւանդ Վարուժան Կարապետեանի, Սիմոն Նայիրեանի, Յովհաննէս Սեմերճեանի, Ժորժ Իպրահիմ Ապտալլայի եւ Անիս Նազգաշի:

4 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1986

Պայթուցիկի [քափսոն] պայթում Փարիզի մէքրոյի «Կար տը Լիոն» կայարանին մէջ, սակայն ռումբը կը վնասազերծուի: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Արար Եւ Միջին Արեւելքցի Քաղբանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

9 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1986

Պայթում Փարիզի «Սիթի Հոլ» սրահին մէջ՝ պատճառ դառնալով պաշտօնեայի մը մահուան եւ 18 հոգիներու վիրատուրուելուն: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Արար Եւ Միջին Արեւելքցի Քաղբանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

10-15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1986

Պայթումներ Փարիզի զանազան շրջաններուն մէջ, որոնք պատճառ կը դառնան 2 հոգիներու մահուան ու մօտաւորապէս 100 հոգիի վիրատուրուելուն: Հ.Ա.Հ.

Գ.Բ.-ի մօտիկ «Արաբ Եւ Միջին Արեւելքի Քաղքանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

16 ՄԵՊՏԵՄԲԵՐ 1986

Պայթում Փարիզի «Մոնփառնաս» բանուկ շրջանին մէջ, որ պատճառ կը դառնայ 5 հոգիի մահուան եւ 52 հոգիի վիրատրուելուն: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Արաբ Եւ Միջին Արեւելքի Քաղքանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը:

18 ՄԵՊՏԵՄԲԵՐ 1986

Լիբանանի մէջ Ֆրանսայի դեսպանութեան զինուորական կցորդ Քրիսթիան Կոթիէի սպանութիւնը: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի մօտիկ «Հակակայսերապաշտական Միջագային Չոկատ»ը կը ստանձնէ պատասխանատուութիւնը՝ պահանջելով ազատ արձակումը Վարուժան Կարապետեանի, Ժորժ Իպրահիմ Ապտալլայի եւ Անիս Նազգաշի:

19 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1991

Մահափորձ Հունգարիոյ մէջ Թուրքիոյ դեսպան Պետրէքքին Թունապաշի դէմ, մայրաքաղաք Պուտափեշթի մէջ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը ստանձնէ «Մասուն Գործողութեան» պատասխանատուութիւնը: Իր հաղորդագրութեան մէջ ան կ'ըսէ. «Մենք՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը, անգամ մը եւս առիթ ընծայեցինք բոլոր անոնց, որոնք քաղաքական լուծումներ կ'առաջարկէին իրաւագրկուած ժողովուրդներու անլոյծ դատերուն՝ վերականգնելու Հայ ժողովուրդին իրաւունքները. սակայն ինչպէս յստակ է, ամէն անգամ որ Հայութիւնը կը դիմէ խաղաղօրէն իր իրաւունքները պահանջելու քայլին, դէմ յանդիման կու գայ միջազգային ընտանիքի անտարբերութեան եւ թուրք ֆաշական պետութեան աւելի եւս ամբարտաւան քաղաքականութեանց, որ մարտահրաւերներ կը կարգայ ոչ միայն Հայութեան՝ այլ իրեն սահմանակից բոլոր ժողովուրդներուն, նկրտելով իրականացնել փանթուրքիստական իր ախորժակները՝ ընդհանրապէս Միջին Արեւելքի, յատկապէս Կովկասի ու Պալքաններու վրայ տարածելով ազդեցութեան իր գօտիները, ընդմիջտ քաջալերուելով աշխարհին «խաղաղութիւն» աւետող իր դաշնակիցներէն:

Հայ Ժողովուրդի ոսնահարուած իրաւունքներուն՝ Հայկական բռնագրաւեալ Հողերու վերատիրացման եւ Հայոց ցեղասպանութեան նահատակներուն արեան Հատուցման արդար Հարցը չի՝ կրնար անտեսուիլ, ո՛չ ալ սակարկուիլ: Ազատագրական պայքարի ձեռնարկումը պարտադրուած է Հայութեան, որովհետեւ իրողութիւնն է, թէ բոլոր այլեւայլ միջոցները բազմիցս փորձուած սակայն մնացած են ապարդիւն»:

21 ՅՈՒՆԻՍ 1997

Պայթում Պրիստէլի մէջ Թուրքիոյ դեսպանատան դէմ՝ նիւթական վնասներ պատճառելով: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Գուրգէն Եանիգեան Մարտական Չոկատ»ը կը

ստանձնէ պատասխանատուութիւնը եւ իր հրապարակած հաղորդագրութեան մէջ կ'ըսէ. *«Հայոց Ցեղասպանութենէն 82 տարիներ ետք, Թուրքիան շարունակելով միջազգային պայմանագիրերու եւ մարդկային իրաւունքներու ոտնահարման իր քաղաքականութիւնը՝ ծաւալապաշտական եւ ահաբեկչական քաղաքականութիւն կը վարէ Պալքաններու, Կովկասի եւ Միջին Արեւելքի բոլոր խաղաղասէր ժողովուրդներուն նկատմամբ»:*

Այս թուականէն ետք Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի կամ անոր մօտիկ կազմակերպութեանց անունով որեւէ զինեալ գործողութեան ստանձնում չէ եղած՝ ինչքան որ մեզի յայտնի է:

Հետաքրքրական է, որ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի ստանձնած առաջին եւ վերջին գործողութիւնները Գուրգէն Եանիգեանի անունով են: Եւ ասիկա ունի իր բացատրութիւնը. արդարեւ, կազմակերպութիւնը Գուրգէն Եանիգեանը իր հոգեւոր հիմնադիրը կը նկատէ:



Հ.Ա.Յ.Գ.Բ. խորհրդանշական պանթեոնը Երեւանի Եռաբլուրի սահառակներու պանթեոնի մուտքին: